

ԱՐՑԱԽ

(Շար. տե՛ս «Բազմավեպ» 1988, թ. 1-4, էջ 228-273)

ՄԵԾԻՐԱՆՔ - ԿՍԱՊԱՏ

130. Մի կ քաջանշան գաւառաց Արցախոյ էք Մեծիրանի կամ Մեծիրեանի, կամ թէ լաւ եւս Մեծարութիվ, որ առ հնագոյն նախնիս մեր ոչ յիշատակի, բայց յԱղուանիցն պատմչէ ի Զ-թ դարս մերձ ընդ մերձ: Եւ սա ինքն երեւի բնավայրը Խաչենիցն զարմի հնոյ: Ունէր սա եւ եպիմակոսական Աթոռ հին՝ յամուանի վանս Ս. Յակոբայ, որոյ առաջնորդք յիշատակին ի Զ դարէ, որպէս տեսցի ընդ հուապ:

Յարեւմտից ընդ արեւելս հիւսիսախան տարածանէր գաւառս յաջակողմն Տրտուական գետոյն, յոր մերձ ի հարաւոյ կողմանէ գնան գետակը, որոց բերանք անձանօթք: Մի յայնցանէ որ ինձ թուր անցեան առ Կսապատաւ, կոչէք Զղախ, եւ սահմանք նորին կոչին նկարագրութեամբ «Զխալեան հովիտն ծ, ասպարիզամեւ դաշտակն, առ ափին Տրտուական գետոյն, որ է վիճակն Մեծարունեաց»⁵⁸, յորում աշակերտքն Մեսրովպայ դադարեցին, եւ նշանարքն թաքուցեալք ի նոցանէ՝ յայտնեցան յի դարու: Յամին 821 կամ 822 Պարտամեցոց ասպատակեալ յԱմարաս՝ եկին եւ այսր «եւ ի Մեծիրեանց վիճակի ամրացան ի Շիկաքար»⁵⁹, գորս հարեալ քաջին Սահմատան՝

Ճ. Փոքրիկ թղթիկի մը վրայ, Ալիշան թողած է հետեւեալ ժամօթութիւնը. «Զդարիւան ասպարիզամեւ հովիտ՝ համարեալ եմ զկսապատու զետակին, այլ հաւանօրէն է Դուրայ գետոյն, հիւսիսային օժանդակի Թաղթառայ, որ ընդ մէջ սորա եւ Մոռա լեռնապարու, արդարեւ ասպարիզամեւ ետեւի, եւ կիցք զետոյն նոյն Դուրայ եւ Տրտուայ:

58. ԿԱԿՏ., էջ 208:

59. ԱՅԱ, էջ 328:

թափէր զգերին : Եթու ամաց երեսնից (իբրև 853) «անչափութեան անձրեւաց եղեալ՝ յանկարծապեղ ի Մեծիւրեանց գաւառն հասեալ դնացք հեղեղի, ի Դաստակերտ գիւղ ի կիցս գետոցն, ութ հարիւր վրան խաջարածաց տարաւ, որք եկիմալ էին ի Կովկասսյ յապուր՝ աւուրցն ամարայնոյ»⁶⁰ : Կիցս գետոցն կարծեմ գօժանդակն Խաչեանդետոյ որ յաշմէն (ի հարաւոյ) :

131. Յարեւելից հրտսմոյ սկիզբն արարեալ տեղագրիս ի ՏՐՐ-
տուական ջրաժանից, մերձ ի սահմանս գտաւախ եւ ծէւանչիրայ,
կան երկու գեղղ՝ Ուլուգարաբէկ եւ Քիւչիւկ-գարաբէկ, այսինքն
Մեծ եւ Փոքր: Ի հարաւոյ փրդուս կայ Կասպատ կամ Քասարադ ըստ
աշխարհականց աւան մեծ: Քրամքը պատեալ ի հեռուստ եւ այգեօք եւ
ի մօտուստ, վայր գեղեցիկ, ոռոգեալ ի Զդախեան գետոյն, տրպէս հա-
ւանիմ: այլ տօֆանար յամարանի՝ ի չուրջ զբանցն շողալոյ: Ունի
սաքաչն եկեղեցի քառասիմ ամբարձեալ, շինեալ յամի 1686: Զիք
այժմ ի վիճակիս մեծաչն քան զսա եւ քամարնակ վայր, վասն
որոյ եւ գլխաւոր նորին չէն, եւ որպէս կարծեա՞ աթոռ տեսչի կող-
մանս :

ի հարաւոյ տորա են Քիլ-եադախ եւ երկու ձան-եադախ դօղզք:
Յարեւեմլից Քիլանի, յարեւմտակողմն չնշանակի. չէն: Քիլ-եադախ նոր
ըստ աշխարդագծաց՝ թուի Մոլիրաբակս պիւղ, յիշեալ ի Զալարեան
Մարդաչ, յորում երկուս սաքաջն եկեղեցիս ասէ իինէլ, մինչ յա-
նուն Տիրամօր եւ միւս՝ յանուն Ինն-Մասանց (?), եւ հոյակապ ա-
պարանս մի եւս Մէջիք Աղամայ⁶¹:

132. Յայսմ հովտիք, որպէս առաջարք ի վերդ եւ այրուր, եւ յասպարիղաձեւ զաշտակին, որ վասն չուրջակայ լիրանցն թուի ասացեալ, դաղարեցին աւուրս սակաւս աշակերտք Մեսրովարյա ի Մեծ կունեաց նկեալք: Եւ ի մերժենալ Հոնացն ասպառակի թաղեալ անդին զնշխարս յԵրուսաղէմայ բերեալս՝ ի բաց մեկնէին, այլ ոչ զերծանէին ի Հնինիցն. Եւ նահատակիեալք ի նոցանէ՝ սրուութիւնն ծածկեալ մնային ամս իբրևե 200, մինչեւ յայտնութիւն լինէր առ այրն Աստուծոյ Խսրայէլ, եւ եկեալ լճադ Դաւթայ եպիսկոպոսի վիճակին իւրոյ առ Ցովիլ եպիսկոպոս Մեծիրանիցս կրոյմանց, յորոյ թեմի էր Գրգիլ, ուր ուրեմն հաւանեցուցմէին զսա Վաթուութիկոսին իսկ յորդորմամբ՝ երանել ի խնդիր ցուցերոցն ի տեսքան: Արդ, անցեալ նոցաց յԼոտոսաստակ գտաւուէ Մեծիկողմանցն ընտ Տրոտու ի Զղախեանս

60. ԱՅԼ, 42 333:

01. Հմայտ. ԶԱԼԱՆՆԵՐ ՍԱՐԳԻՒՄ, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Հռ.
Ա., Տիկիւթ, 1842, էջ 180:

հովիտ, «ելեալ բանակէին ի նշանաւոր պրակին, ի խումաբերձ տեղ-
ւոջ, ի սարաւանդակ վայրի: Անդ կայք մատուռն մի փայտեղէն կադ-
մեալ, եւ ինցիցյարկ վերտաւորեալ եւ իաչանիշ զարդու յարմարեալ
պարարափայլ գողոմոյն յօրինեալ զեղոցկութիւն: Արդ, ի լինել համ-
բաւոյն այնմիկ, վաղվաղակի ճեպով ժամանեալ գումարէին արք
պատուականք, քորեպիսկոպոսք, սարկաւագունք հարիւրաւորաց,
դաւառապետք գիշաւորք եւ մեծամեծք, գործակալք, բազմութիւնք
ժողովրդոց, արանց եւ կանանց, զի մասնաւորեսցին ամենեքեան տե-
սակի սքանչելեացն Աստուծոյ: ... եւ ի լուսու կիտին եռօրեայ պա-
հոցն, Աբասուն իսրայէլի առեալ բահ ի ձեռն եւ եղեալ ծովմբ համ-
օրէն ամենեցուն, դիտել ուղղորդաբար ի նկատեալ տեղին հրամա-
յէր անովիներ բահել, զոր նմին գործոյ դասահոյլ մարդկան բարձու-
թիւնն զհողն զգեստուուքն իւրեանց ի բաց պետէին, եւ մեծ ջանիւ վաս-
տակարեկ լեալ՝ ոչ կարէին զտենչալի եւ զիափաքելի գանձն գտա-
նել: Ապա այնուևեստե յարեանից կողմանէ զիայտաշար յարկն քա-
կեցին, ուր կանգնեալ էր սեղանն մեղսաքաւիչ պատարագի Տեառն,
անդ անկեալ ի խոյլ եւ ի խնդիր իրեւ կանգունս փորեցին, ի ներ-
քոյ սեղանոյն, ահա յանկարծակի բուրեալ ի տեղութէ անտի հոռ
անուշից սաստիկ համեղութեամբ եւ առ լցեալ քմազարդ պարար-
տութիւն յաւետաբար զյուլովիցն քաղցրացուցանէր զմաշակս, որպէս
թէ ճշդտեալ նմանիւր ազնուական հոտն իւր խնկոց եւ ծադիւանց
զանազանից, մինչեւ զարմանալ ամենեցուն առ հասարակ: Եւ իրեւ
փորեցին թիզս տաման, զտին կողուփս նըկու արծաթեղէնս, կապար-
եաւ կնիք ի վերայ եղեալ, զորմէ տախտակ մի ոսկեճոյլ հաստա-
կեղու քեւեռեալ, եւ ի նմա զրեալ ասորերէն եւ հայերէն գրով...:
Ապա առանձնացեալ եպիսկոպոսացն՝ հանդերձ իսրայէլիւ եւ պատ-
ուաւոր քահանայիւք, բացեալ զինիք մատանոյն, ի սրբութինէ տա-
պանակացն, զտանմին անդ զիրէչական իսաչին Քրիստոսի զմասն:
Ընթեցնեալ զգիր ոսկէճոյլ տախտակին՝ նորուն իսկ արքինակոն
քորեպիսկոպոսին: Եւ էր զիրն այս, թէ Երուսալիմեան մասնաւոր-
եալ նշանաք սրբոց են: Իսկ զայն աստուածային նշան իրեւ տեսա-
նէր Մեծարումեաց հայր Հովուապետն Յովէլ, նմանապէս բազմարե-
ղուն ծաղէիր իւրով սաղարթածաւալ գիտութեամբ, եւ ի բորոյ սրտէ
գուացող զիմստուծոյ լինէր...: Եւ վասնզի իւր նահանգին էր նա-
խալիճակեալ վայրն, ուր կենսատու լոյսն էք ծածկեալ, վասն այ-
նորիկ ո՛չ որպէս թէ առ ուղեկան ինչ կամ առ յանցաւոր չնորհել
յուամեքէ անսայր, այլ ինքն լինէր իրեւ ի վերայ իւրոց գանճուց
հրամանատրութեան մատակարար. եւ զմի ի տապանակացն առեալ
ի պատիւ յինքեանն՝ տանէր յեպիսկոպոսանոցն: Այլ ընդ այն թէ-
պէտ եւ կարի յոյժ գիշամակ այրն Աստուծոյ լինէր... սակայն նորա
թոյլ տուսեալ առ մի նուագ ըստ իւրում հեղութեանն չլինէր ումեքէ

ամբասատան, այլ առնոյր զմնացեալ տապանակն կամակցութեամբ եպիսկոպոսին Դաւթայ, Հանդերձ քորեպիսկոպոսաջոկ եւ երիցախումբ պաշտօնէիւք Տեառն եւ ամենայն ժողովրդոք, տանէին ի տեղի բուժքանակութեան իւրոյ, սաղմոսիւք եւ աւրհուութեամբ, ուղարկեալ Հանդուցանէին զսրբութիւն Տեառն, լավտերովք լուցերովք եւ մոմեղինօք վառելովք ի Գլխոյ վանաց առուրբ եկիոնցամցն»⁶²: Եւ ապա գրէին վիրացն եղելոց առ կաթողիկոսն, եւ ի նաև ակին՝ վասն կողովոցն կնքոյ յաւելուածով ասեն. «կապարեայ կնիք ի վերայ պնդեալ հոռոմափակ, զորմէ տափտակ մի ձոյլ ոսկի»⁶³. Եւ յետ տանելոյ զնոսին ի տես կաթուղիկոսին եւ Մեծին Զուանչէրի, Խարայէլ զիւր մասն տանէր ի Գլխոյ վանս եւ Յովէլ զիւրն ի Ս. Յակոբայ վանս:

133. Ի հարաւոյ Զղախայ միւս եւս ձորահովիս է ընդ մէջ Թարթառ եւ Խաչեն գետոց, Գապարտը կամ Ղարաբթու, առ որով եւ զեօղն հոմանուն յարեւելակողմն, իսկ յարեւմտակողմն՝ Գաղանճի և Քէլանի: Ի հովտին Խաչենագետոյ, ի հարաւային արեւելեան ծայր վիճակիս, յաջմէ գետոյն կան Բարուխ դիւզ, ի բարձրաւանդակի լմբին, եւ ի հարաւոյ նորա Տաշ-պաշ: Վերագոյն յարեւմտակողմն Շալուա: Յարեւմտից հիւսիսոյ սորա եւ յայնկոյս գետոյն յահեկէ՝ Ախմաքը գիւղ. Ընդ մէջ երկոցուն սորա են վերոյիշեալ կիցք գետոցն, եւ անդ ի միում յանկեանցն ի դիպ է լինել Դաստակերտն գեղջ՝ որ հեղեղատան եղեւ հազր ամաւ յառաջ: Զաս այժմ Տաստակեր կոչէ Հասան-Ջալալեան ի ժողովածս արձանաց Արցախոյ, յորում եւ սորա եկեղեցւոյ գաղափարի արձան, շինեան կ Սարգսէ Խպիսկոպոսէ՝ յամին 1281. «Թուրին Ձլ, կաման Աստուծոյ, իշխանութեամբ Արցունին, ի հայրապետութեան Տեառն Ստեփանոսի եւ յամիրութեան Իվանու եւ Սատրատինի, որդեացն Փախրատինին, ես Տէր Սարդիս շինեցի գեամատունս, զուգեցի գտաւազանս, զաւեստարանս, զՍտողդին, դեսային: Որք աղաւթէք ողորմիւ յիշեցէք ի քրիստոս»:

Ի հիւսիսոյ արեւելից Ախմաքեայ մերձ նմին է Պալլազայա գիւղ, եւ յարեւմտից հիւսիսոյ նոյնպէտ մերձաւոր Տավշանլը, որ է ըստ Հայոց Առաջանոր, եւ ըստ գրոց յիշաւտակարանաց՝ Առջանոր, այլ որպէս լաւ եւս թուի Արջանոր: Յահեկէ Խաչենոյ գետառոյն, չորիւք մղոնօք յելից Գանձաւարայ, յապառաժուս եւ մացառուս ձորավայրի, 100 տամբք Հայոց, յորում եկեղեցի սագացն, շինեալ կամ նորոգեալ յամի 1668 ի Դաւթէ քահանայէ, յորում ժամանակի գեղջաւադն էր Եաղուր Բէգ եւ Պահար՝ Արառողալլի: Բայց ի վերայ դրան եկեղեցւոյն ագուցեալ է խաչլէմ մի թուականառ 1253

62. ԿՊԿ. էջ 205-208:

63. Անդ, էջ 210:

ամի. «Ի թուփն ԶԲ, ես Վաշէ որդի Աբուսալայ, կանգնեցի զիսաչս պարոն Թուրքին. որք կարդայք՝ յիշեցէք ի Քրիստոս»:

Մերձակայ վայրե Արջածորոյ յիշեն ի Սահմանադրութեան ուժմեն, յամի 1458, յորում Շահնշահ որդի Մէրաթի, թոռն Արղութի եւ Աղաբաստ տան զԵրաբա-հող (ուր ապանութիւն եղեալ է) Ուլուրէքի, որդւոյ Մէջլիսի, որդւոյ Զալարայ Մէծի, եւ սահմանքն (սէրհատ) կոչին Առաջանորդ զուրն, մեծ Շահառն, դիցարած քարերն, Արպայ ճոթերն, ծովն, Արխէ աղբեր հողն, Հաւավայ խոռն, Որդեաց խաչի խոռն, Քարուն, Քարի Զաղացն ի Խաչենոյ գետն. Վայ լինին պայմանիս Յովհաննէս կաթողիկոս Աղուանից, Եղիա եսկիսկոպոս առաջնորդ Գանձասարայ, Աղաբաստ որդի Զալալին, որ թուի աղնուագոյն տանուատեարց Գողմանցն եւ Աթարէդ Ամիր Հասան եւ Խղբարք նորին, Միրզալի որդի Դուրսունին⁶⁴:

Ի հիւսիսոյ առեւելից Արջածորոյ՝ ամբառնայ Զիլէր լեառն, զոր Հայք կոչէն Զափարած-խաչ, վասն ցանկապատ խաչվիմի միոյ ի նմին, եւ ընդ այն անցանէ ճանապարհն երթալոյ ընդ հիւսիս:

Յաղմերալիյն գետակին, ուր են հանդրուանք կամ ձմերանոցք եւ աղաբարակին Սպատարան, Խրիստան, Հազարգոխ (?) , Հնաճախոտ կամ Հնաճախութ, ուր էին եւ կալուածք Գանձասարայ վանաց, առ որովք գտանին եւ աւերակը եկեղեցեաց կամ լքեալ մատուռք, խաչարձանք եւ գերեզմանք, յորոց մի է անուանեալն Կարմիր եկեղեցի ի գաղաթաթան բլրի, որ տակաւին կանգուն կայ, եւ առջնթեր կարմրաքար խաչվէմք, որոց արձանադրութիւնք չեն ստուգեալ: Ընդ մէջ աղբերավայրի Գապարտեայ եւ խաղլից Թարթառայ ի սարահարթի՝ կայ բուն գիւղն Հնաճախոտ՝ նայնի կոչեցեալ յայլագոցեաց:

Յելից ձմերոցին Հնաճախոտոյ, մղոնաւ հեռի, կայ Աղբերքիան ձմերոց եւ գոմք, որ ի ուամկաց կոչի Ընպըրքան կամ Խրբըրքան, յորում ուխտատեղի եկեղեցի մի Ակիամդարայ (?) նահատակի, ուր տօն եւ հանդէս կատարի յաւուրս զատկաց: Ի վերայ կարմրաքար սեանց նորին եւ դրանն եւ ի գերեզմանս՝ երեւին արձանադիրք՝ չեւ եւս քննեալք: Նոյնակս եւ ի հիւսիսոյ կուսէ հանդրուանին Հնաճախոտոյ, ի լանջս լեռնաբրլոյ միոյ՝ կայ մատուռն Բեկի-գոմեր (Պէմբն-կիւմբը ի ուամկաց) կոչեցեալ: Յասպատակէ Լեկաց եւ Պարսից՝ ամայացան տեղիքս յետ կիսոյ ժլ դարու, եւ զարդիս պատվանին Արջածորոյ: Անտառաւէտ են սահմանքն, յորում եւ քարտիս պատվանին Երկանի եւ կարմրագոյն քարի լքելոյժա:

64. ԶԱԼԱԼԵԱՆՑ Ս., Անդ, Հա. Բ., (տպ. 1853), էջ 243-244:
Ժա. Ալեշան իբր աղբիւր նշանակած է «Մշտկ», Ճ, 30»:

134. Ընդ մէջ Խաչենոյ գետոյն եւ Քեօլեատակ օժանդակի նորին, մղոնաշափ հնոի յերկոցուն եւս՝ կայ նշանաւոր եւ հնադոյնն ի ծանօթ վայրա Մեծիրանից, այն է Ս. Յակոբ մենաստանն, որ եւ Մեծիրանից վանք, կառուցեալ ի բարձրադիտակ բլրի, յարեւելից Գլըրքիհու լերին, երիւք սաքաշէն եկեղեցեաք յանկոփ քարանց : Առաջի նոցա դաւիթի և շուրջ գնովաւ մթին սենեակը վանացն : Ի մնացուածոյ արձանագրացն, ասէ Սարգիս Զալարեան, գուշակել զշինութիւն մենաստանիս ի ԶԳ Թուականիս, որ է 634 ամ Տեսուն . այլ հնագոյն եւս հարկ է լինել հիմնարկութեան, ով Աթոռ էր Մեծիրանից եպիսկոպոսին, եւ առաջին յափիսկոպոս յիշի Տէր Արաս, ի փէս Զ. դարու, որ եւ յամին 552 վերակոչեցաւ ի կաթողիկոսութիւն Տանն Աղուանից : Ի վերջ այնո դարու Սիմէռն էր եպիսկոպոս, զոր յիշէ Արքահամ կաթողիկոս ի թղթին իւրում⁶⁵ : Եւ ի կէս է. ին՝ Յովէլ եպիսկոպոս, առ որով գիւտ նշխարացն ի Զղափեան հովտին, եւ ըերուամն միոյ ի կողովիցն այսր : Յետ նորա յիշի Զաքարիա, զոր ձեռնադրեաց Ներսէս կաթողիկոս՝ յելո դարուն կամ ի մկրտչն Ը. ի կէս ժԳ դարու՝ Սարգիս եւ Վարդան առաջնորդէք կացին, եւ յետ րազում դարուց՝ յիշի Գրիգոր եպիսկոպոս, որոյ յիշաստակ գրեալ է ի վերայ արծաթեայ պահարանի բազիկ Ս. Յակոբայ Մծրնայ : «Նորուցաւ ի թուին Ռուս (1691) ձեռամի Գրիգոր եպիսկոպոսին» : Քանդի եւ յանուն այսր սրբոյ նուելրեալ է ուխտն, որպէսզի եւ յարձանն ուրիշ կոչի Մծրնայ Աթոռ (Գ. արձ.) : Այժմեան եկեղեցին նորուդ շինեալ է ի Խորիշահայ տիկնող յամին 1212, որոյ որդիք, մեծն Զալարդու եւ Զաքարէ, եւ իշխանք վերին Խաչենոյ՝ նուելրեալ են ուխտիս գեօղս եւ աղարակս, ընդ նուին եւ այլք ոմանք, որպէս տեսցի ի ստորեւ յարձանն, յորս վերջին թուական է ի 1293 : Բայց նորապոյնք եւս կան անթուականք, որպէս ի խաչարձան Յովհաննու կաթողիկոսի, որդւոյ Զալարայ՝ իշխանի պայտատի : Նորա թուի եւ միւս խաչլէմն կանգնեալ ի գաւթի վանացն եւ մակադրեալ . «Ես Յաւհաննէս կաթուողիկոս կանգնեցի դիսաչս ի փրկութիւն հոգւոյ ի-մոյց» : Անդ է եւ վերեղպահն նորին . «Այս է հանդիստ Տէր Յովհաննէս կաթողիկոսին Աղուանից . Զժմ» , յորմէ յայտնի վախճան նորա ի 1470 :

135. Արձաննք Մեծիրանից վանաց .

Ա. «Ի ՌԿԱ. թուին, կամաւն Աստուծոյ, ես Խորիշան, ամուսին Վախճանպայ, գուստոր մեծին Սարգսի, քոյր Զաքարիայ եւ Խամայ, վերատին շինեցի զեկեղեցիս Մեծարանից, ի փրկութիւն հոգւոյ ի-

մոյ, ի բարեխաւսութիւն գաւակաց իմոց. ա խ (իմա' մի քառասուն) ժամ ինձ եւ իմ ծնողաց : Զվահստանդ եւ զիս յարաւթս յիշեցէք» :

Բ. «Ի թուին ԶՈՐ, եւ Մաւին, Նղաւրդորդի Հէջուրին, միաբանեցայ սուրբ ուխտիս, գնեցի զսուրբ նշանն կաչեղեաց եւ տուի ի վաճքս . Տէրս եւ միաբանքս խոստացան սմա ժամ» :

Գ. «Զալալին հրամանաւ ես Վահրամ, Հասան, որդիք Սմբատայ, տուաք զՄաղատեղին հողին մեր հաւը հոգւոյն, ի Մծրինայ առթոռս. Տէր Վարդան եւ միաբանքս տուաք ժամ Հասանայ եւ Սմբատայ, Թամարին ովլ զորդն հանէ ի տանէս եւ զժամն խափանէ՝ Յժի հայրապետացն նողոված է» :

Դ. «Ի թուին ՈՂ. ես Գրիգոր, որդի Սմբատայ տանս Մէծարանից, առաջնորդութեամբ Տէր Սարդսի եւ Տէր Վարդանայ, տիկ սուրբ նշան աւետարան եւ Ալեսաւեր իւր հողովն իւր իշխանութեամբ Զալալին եւ միաբանաց» :

Ե. «Կամաւն Աստուծոյ ես Տէր Յաւհաննէս կաթողիկոս, որդի Զալալին մեծ իշխանի, կանգնեցի զամաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ. որք երկրպագէք՝ յաղաւթս յիշեցէք» :

Զ. «Կամաւն Աստուծոյ ես Ուքան եւ Պատքան, որդի Սարդսի հոգւոյ (?) որդւոյն, միաբանեցաք սուրբ նշանիս ընծայլւք իշխանութեամբ Զալալ-դաւելին . Տէր Վարդան եւ միաբանքս տուին տանս ժամ . ովլ խափանէ՝ դատի Աստուծոյ» :

Է. «Ի թուին ԶԱ. թագավարը Զալալ Դաւելի հրամանաւ, ես Սըմբատ, որդի Հէջուրին, տիկ կզատեղ Գրիգորին. սոքա արասցեն ժամ» :

Ը. «Ես Զաքարէ, որդի Վախտանլայ տեսան Խաչինու, տիկ կոսոյ երկիրն՝ Մէծարանից սուրբ նշանին, եւ սոքա ետուն դկարդաւոյ տանի ժամն ինձ եւ ամուսնոյն իմոյ Սըմբու Խաթոնին. որ զժամն խափանէ՝ դատի յԱստուծոյ» :

Սակաւ տեղեացս յիշատակելոց ի սոսս՝ անծանօթ են դիրք, այս ինքն են Ծաղատեղին, Ակեսաւիրն, կոսոյ երկիրն. թերեւս նոյն իցէ սա ընդ կոչեցելումն Բոռի Հանդ, ի ներքոյ զրեալ արձանս Քօյաւակուու:

136. Կիսով մղոնաւ դոյզն աւելի հեռի է յարեւելից հիւսիսոյ վանացս Տամկելի կամ Տամոլի՝ դիւղ, եւ մղոնաւ հեռի ի հարաւոյ վանացն՝ Քօյաւակ դիւղ: Յայս անուն կամ ի մերձաւոր նմին՝ բարդում ուրեք նշանակին վայրք ի կողմանքս Քիւլադաք կամ Քիւլադակս դրեալ յաշնարհազրաց, եւ թուին ինձ նշանակել հանդամանս ինչ տեղւոյ, որպէս ապարակի կամ գերեզմանատեղի եւն . , գորոյնակ ի Դադի վանաց արձանագրի . «ՊԴադի վանս իւր Քօյաւակիրովն» , եւ ի սմա գերեզմանք են եւ մահարձանք, յորս ի խաչարձանի միում զընեալ

է ի 1243. «Ի ՈՂԲ թուին, ողողմութեամբն Աստուծոյ եւ տէրանց իսչնոյ, Զալալին եւ որդւոյ իւրոյ Աթարտաղին, ևս Տէր Վարդան վարդապետ Հուռասարեցի, պարոնայքն հողն ինձ տուին. ևս զնեցի զիոնին հանդի, Շեղջատափին, երկրին տնատեղն. տուի վասն հոգւոյ իմոյ վախմ սուրբ ուխտիս Գանձասարայ. սոքա տուին տարին բ. ժամ ի տօնի Վարդանանց: Ով հայրանիքս հանէ ու սուրբ ուխտէ՝ ՅԺԸ հայրանիքս հանդի հայրապետացն նողած է եւ իմ մեղացն պարտական»:

Ի գերեզմանս յանուանէ յիշատակին երկու պայտպառք Զալալ- և ան ի մահարձանի միտու այսպէս. «Այս է տասպան Մէհքապ Աղա- յին». եւ առ նմին՝ «Ես Զալալ Բէկս, որդի Մէհքապ Բէկին, կանգ- նեցի տասպանս (յիշատակ) հոգւոյ իմոյ. յաղաւթիւ յիշեցէք»:

137. Հանդիալ Յակոբայ վահաց եւ մերձ նմին (ի հիւսիսոյ կող- մանէ կարծեմ) ի բարձրատկասոր եւ յանմասուոյց վիմի՝ կայ անուանի բերդն Հաւալիաղաց կամ Հաւեղաց, ի դրիցն զանունն ընկալիքալ, զոր եւ ցարդ Սաղսաղան-Քալէսի կոչեն այլադպիք, յանուն կաչաղակ հաւու՞ յոր թուի եւ ի հնումն կոչեցեալ, եւ թերեւս ի նմին անուանի եւ տեղուց առեալ է կաչենեաց հաւչն, յիշեալ յարձանս Մեծիրանից: Զայս բերդ շինեաց Գրիգոր որդի Սարնիեսէնի Սահրեան, յետ կիսոյ թ զարուն, որում ի ժի զարու տիրէին Վախտանգեանք: Իսկ ի յար- ձակման թաթարաց, յամին 1236-8, ընդ Զալալայ իշխանութեամբ երեսի լինել եւ ընդ այլ բերդուրայսն պաշարեալ պնդապէս. քանդի ի փախստէիցն «յուրովք այն էին՝ որ ամրացեալ էին յանկասկած վայր- ուն, զոր վասն դժուարութեան տեղույն Հաւալիաղաց կոչէին, որք ապաստանեալ, յամուրսն անկասկած կային: Բայց քանդի ի Տեառնէ էր բնիւումն, յեղակարծում ժամու զատպազողի եթեալ մտին յա- մուրսն, եւ սրոյ ճարակ եսուն զրազմութիւն, եւ զիէմն զահապէժ արարին, եւ ի բազմութենէ ամենիլոցն ծածկէիր երկիրն, եւ արիւնն առու ելեալ՝ իրբեւ զիուր երթայր. եւ յոչ ոք խնայեցին, եւ ուժերքն եւս յետ բազում ժամանակաց իրբեւ զերբուկս քարանց կուտեալ երեսէին»: Երեւին ցարդ յամբին մնացուածք հին բնակարանաց եւ Ջըեղջ մի մեծ լճածեւ:

138. Նշանաւոր եւս վայրք ի հիւսիսոյ սոցին՝ կան յահեկէ դեսոյն նաշենոյ, Պազարքէնս զիւլ ի հիւսիսոյ Տամկալեայ եւ մղո- նաւ հեռի յարեւմտից Արջաձորոյ, ըստ Հայոց է Վանառ զիւլ, որ եւ Ծմալիսիող՝ ըստ վերնազրի արձանարդրոց Հասան Զալալեան տեա- սոյն, որոյ արձանիք ծանուցմանն մեղ յաւուրս իշխանութեան մեծին Հասանայ-Զալալուայ՝ յայտնեալ անէ նշխարաց սրբոյն Սամփան- նոսի եւ նորա շինեալ գեկինդցին՝ յամի 1229, որտիս ասէն. «Ծնոր- չիւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանկայ եւ Խորիչանի տէր Խա-

չենու, շինեցի զսուրբ եկեղեցիս, յորժամ յարտնեցաւ մասունք սուրբ Ստեփաննոսի ի սոյն տեղովս,, ի թույն ՈՀԸ, սահմանեցի ի սպասաւորացն զժամ Զատկին՝ վասն ինձ եւ վասն հաւըն խմոյ»: Նշխարքդ թերեւս իցեն ի բերեցոցն յիշ դարու ի Յդերկս, գոր ի Վայրկոնիս համարեցաք, զի եւ տոնիս այս 4 կամ 5 փարսախօք եւեթ հեռի կայ ի Վահկունեաց գետոյն, այն է Տուդիս:

Յետ սակաւոց, յամին 1251, Մամքանայ՝ կնոջ Զարլայ, շինեալ է այլ եկեղեցի վրոքը, որոյ արձան է. «Ես Մամքան թագուհի ամուսին Զալարդաւլին եւ թուն Բաղրոց թագաւորին, այսինքն Սիւնեաց, շինեցի գերեցիքս եւ տուի լոծայ՝ Արքնծայ հոդն զիմ հոգաց. սրբաւորքս բ. պատարագ առնեն ինձ, եւ Մննդեան ը. աւուրքն իմ ծնաւղացն առնեն, մինչ մեռանիմ ինձ: Ու ոք ոք զտուածս հանչ կամ զժամս իսակիանէ՝ դատի յԱստուծոյ եւ ի սրբոց. Թիվին Զ»:

Ի գաւթի եկեղեցեաց կանգնեալ կան իսաչիմք, ի Սպիտակ անուանեալ մեծի իրաչի արձանագրեալ է Վէլիճան, յամին 1507. «ԶՄԶ թուին, կամաւն Աստուծոյ, ես Պէրիճան, որդի պարոն Սայտուն, թուն մեծին Աղքամասայ, կանանցի խաչս»: Յայլում իսաչի փոքու. «Կամաւն Աստուծոյ, ես Գրիգոր կաթողիկոս, կանանցի զտուրը իսաչս ի փրկութիւն հոգուոյ իմոյ. սուրբ իսաչս փրկութիւն պարոն Մէջրապին ի կոչման աւուրդն. Խժի թուին Հայոց»:

139. Յարեւմտից Վաճառու, երկու մղոնաւ հեռի, եւ իբրու կիսով ի գետոյն՝ նշանակի Սիւմաքալ վանք եւ գիւղ, թէ ստոյդ իցէ դրան, մերձ ի Գանձասար, յոր մերձ եւ յերի կան ի գլուխի քարակուր եւ զժուարակուր բեր աւերակը Խոյախան կամ Խաւախան բերդի, որ եւ Խախան եւ Խօխանքերդ գրի ի նախնեաց, եւ ի պարսկական լեզուէ վկայի, ի Կիբառկուէ պատմչէ⁶⁶, այսպէս կոչեցեալ, եւ թուի ի Խէհան ձարնէ, որ է փափաքող, որպէս թէ Տենչալի: Եւ սա իսկ է անշուշտ իսաչենոյ բերդն, քնիկ Աթոռ անուանի տոհմին, զի ի գիւր եւ յարձանս ի յիշաստակի իշխանացս եւ երկրի սոցա՝ կամ Խոյախան յիշի եւ կամ Խաչենոյ բերդ, եւ ոչ ուրեք միահաղոյն. յայտ ուրեմն զի յանուն երկրին՝ Խաչենոյ կոչէր բերդ, եւ յատուկ անուամբն Խաւախան: Նա զի եւ ի Պարսից այսպէս անուանէր, յայտմանէ եւ հնութիւն բերդին վկայի, եւ ի Միհրական տոհմին կոչեցեալ այսպէս: Խսկ ոչիմութիւնն՝ յԱռան շահիկաց ի ովչակ է ընողունել:

Ի պատմչաց նախ ի սկիզբն թ դարու յիշի բերդն Խաչենայ, յորժամ սպանաւ Ստեփանոս Միհրական յաղգակցացն՝ ի Խորածորն Դադոյի վանաց, «յայն աղետիցն գառն զբացեալ արիութիւն կնոյ սպանելոյն՝ առնեալ զմնացեալ գուստը իւր Ապրամ, զիշերահէն տա-

ժամելի ուղեւորմամբ (ընդ դժուարուս լերինս գնալով) մտանէ ի թերդն Խաչենայ, բարուրս խորհեալ տան իւրում, ամուսնացուցանէ զԱպրսամ Աստրներսեհի՝ Սահի որդւոյ...։ Այս Աստրներսեհն շինէ զբերդն Հանդուց»⁶⁷։ Եետ այսր՝ յարձանն Հասանայ, ի Դարփի վանս ընթեռնուամք զնա. «Ճէր Հաթերքու, Հանդաբերդու, Խաճնաբերդու եւ Հաւախարացի»։ Խսկ Խաւախանդ աննւն յիշի սուղ մի յառաջ, առ նորին Հասանայ ժամանակաւ, ի կէս ժի դարու, եւ տէր նորին կոչի Գրիգոր որդի Վասակայ, զոր եւ հօրեղօքորդի կարծեամ Հասանայ։ Սա զնաց առ Տօղան, տէրն ճառաբերդոյ, փեսայ իւր, «Ղի նովաւ վրիժ առցէ ի Հասանայ որդւոյ Դեմքոյ՝ յաղագս եղաօր իւրոյ Սըմպատայ, զոր սպանեալ էր նա պատերտամի պատճառու, զոր ունէին ընդ միմեանս վայրապար. եւ յաղագս այսպիսի պատճառաց՝ զդըստերս իւրեանց յայրազդիս. յամուսնութիւնն առայն. եւ զի ըստ այսմ սրատճառուի Գրիգոր համարձակեալ եկն առ փեսայ իւր Տաւղան»⁶⁸... եւ ընդ նմին մարտուցեալ ընդ թուրքմանի միոյ, մերձ ի Դիւտիսու ըետոն, պարտեալք եղեն, «Ծօղան սպանաւ, սպանին եւ զդրիգոր, եւ ընդ նմին այլ եւս աղասոս, որ եւ թարեալ անդ քրիստոնէից գաւառոին, եւ զինի ամի միոյ առեալ թերին ի վանքն՝ անուանեալ Գանձասար, որ էր տապահնատուն նախնեաց նորա, եւ անդ թաղեցին զնա»⁶⁹։

Այս բանք Գոյշայ վարդապետի՝ տան մեզ եւ պատճառս իմն ի-մանաւ զգաստման Խաչենեաց տոհմին յերիկուս :

Յայս թերդ նստէր ի կէս ժի դարու, բարում անդամ յիշեալն Զալաւ Հասան, ի Դեմքմեան զարմէ. «Այս իմաստուն այլս իրեւ ետես զարդակումն անօրինաց, ամբացոյց զընակիչս իւրոյ աշխարհին ի թերդն որ կոչի Խօփանաբերդ, ըստ բարբառոյն Պարսից։ Իրեւ եկին պաշարել զնա, տեսին զի ոչ էր հնար առնուլ զամուքսն. կոչէին զնա սիրով խաղաղութեան առ իւրեանս. եւ նա իմաստնաբար հաճեաց զմիսս նորա։ Եետոյ չորդաւ եւ ինքն առ նոսա բազում ընծայիւք եւ մեծարանս արաբեալ նմա՝ տան զաշխարհս իւր ի ձեռս նորա»⁷⁰։ Այլ յետ ամաց տասանց, առելի կամ պակաս, անդութ Ղանն Բուղայ, գրգռեալ յանդպամաց, ըմբռնեաց զիշխանն ի դրան թաթարաց եւ քակեաց զինոյախան, եւ ընդ նմին «զԴինեդ եւ զԾիրանաքար եւ զայլ ամրոցս նորուն. եւ այնակէս յատակեաց զնոսա՝ մինչեւ հետք անդամ ոչ երեւէին՝ թէ բնաւ չէն լեալ իշէ»⁷¹. սակայն երեւին ցարդ

67. ԿՂԿՏ., էջ 340:

68. Միիթար Գոչին կատարուած մէրքերումը հմատ. ԿՂԿՏ. էջ 354:

69. Անդ, էջ 334-355:

70. Կիր. ԳԱՆՉԱԿԵԹԻ, էջ 269:

71. Անդ, էջ 313:

աւերակքն, թերեւս զի ոչ մի այլ աւելի էին ամուրքն՝ որպէս եւ քանից Պատմչիդ գուշակի: Եւ ի ստորեւ նորին կայ աւերակ աւանատեղի բազմաբնակ շինի, յորում եւ ապարանք Զալալայ եւ եկեղեցին ի նմա Դարպասներ կոչեցեալ՝ ցարդ ցուցանի: Ոչ հեռի եւ Թարլխանայ քերդն յաջմէ Ջոյն Խաչենոյ իցէ, եւ արդեօք մի յերկոցուն վերտողեալ քերդիցդ, յորոց Ծիրանեքարն նոյն իսկ երեւի Շիկաքարն այն, դրաւեալ ի Պարտաւեցւոց վաղ ուրեմն:

140. Գերահոչակ ընդ բնաւ Աղուանս Հայոց եւ յԱռան՝ վայր նշանաւոր է յարեւատից յիշելոյ բերդիս եւ գեղջս՝ մղոնաւ հեռի Գանձասար գեղող, առ գետեղերը Խաչենու, ի հարաւային ստորոտս Գանձասար լերին, յորոյ անուն եւ կոչի ինքն եւ վանքն, յետին կաթողիկոսարան Տանն Աղուանից: Ոչ է յայր ժամանակ շինութեան հոչակաւոր վանացն, դոր Ավվանիք եւս նշանակին աշխարհացոյցք: Այլ երէց է քան զբանակս Զալալուսայ, որ շնող նորին կարծիւր յոմանց, քանդի յիշատակի և Սիլիթարայ Փոչէ, որպէս ի վերդ արդ իսկ տեսսաք⁷², ի կէս ժի դարու: Այլ եւ երկու եւս դարուք յասաջ յիշի նա ի Սիւնեաց Պատմչէն, ի կէս ժ դարու, մկեալ յեկեղեցին Գանձասարայ՝ Անանիայի կաթողիկոսի⁷³: Եւ զի տապանատուն էր սա նախնեաց զարմին Զալալայ, եւ հայր նորա կոտակաւ պատուիրեալ էր նմա շինել եկեղեցի ի վերայ հայրինի հանգստարանին, եւ ինքեան Զալալուսայ կամեցնալ պայծառացուցանել դուխտն՝ նորողեաց ըղտ-տեղին եւ շինեաց եկեղեցի հոյակապ, յամին 1226-1238, որպէս եւ ինքնին արձանադրէն ճոխ եւ պերճ բանիւք, դոր տեսցես ստորեւ ի կարգի արձանացն:

Զշմութիւն եկեղեցւոյս յիշէ ինամով եւ ժամանակասկիցն պատմիչ կիրակոս. «Շինեաց եկեղեցի մի գեղեցիկազարդ յօրինուածովք, վմբեթազարդ եւ քրինանման տաճար փառաց Աստուածոյ... ի վանքն որ կոչի Գանձասար, համուշէպ Խօսիանայ բերդին, ի տեղի շիրմի իւրեանց, եւ յոլով ամս աշխատ եղեն ի նմա, եւ իրբեւ առ զաւարտումն, արար նաւակատիս մեծահանդէս առ ի յօրհնել զմկեղեցին: Անդ էր կաթողիկոսն Աղուանից Տէր ներսէս՝ բաղում մափիսկոպոսօք. այլ եւ մեծ վարդապետն Վանական՝ յոլով բարունիւք: Անդ էին եւ սուրբը վարդապետքն Խաչենոյ՝ Գրիգորիս եւ Տէր եղիս հարարտառք միմեանց... եւ բազում քահանայիւք, որ ասէին զթիւ քրիցանց է՛ձ (700): Իբրեւ կնքեցաւ օծմամբ, ճաշ մեծ յօրինանալ, ինքնին իսկ ձեռօք իւրովք պաշտէր զբազմեալսն. եւ սուրբ տուեալ ըստ իւրաքանչիւր պատուոյ՝ առաստութեամբ արձակէր զամբոին. որ եղեւ այս Ռօթ թուին Հայոց, յաւուր մեծի տօնի Վարդապատին: Շինեաց եւ կին նորա Մամքան զդաւիթին հրաշալի, ի դուռն եկեղեցւոյն, եւ ինքն դանձն ամենայն առաքինութեան տուեալ, ճգնէր հանապաղ պահօք

եւ աղօթիւք եւ ընթերցասիրութեամբ խոկայր զպատուիրանս Տեառն, ի տուէ եւ ի գիշերի ըստ գրեցելումնչ⁷⁴: Տաճարս այս... յերկարութիւն եւ ի լայնութիւն, եւ գաւիթն նորոգեալք ի կէս ժի դարու՝ կանգուն եւ պարջառ կան, ըստ նկարագրեալ զարդուն քանդակաց եւ պատուիրաց. եւ ի ճամկառ թեմին արձանագրեալ է հակիրճ բան. «Որք երկիր պատանէք աստուածաղարդ սրբոյ մեղմանոյս, զհասան որդի Վախտանգայ՝ յիշեցէք ի սուրբ յարաւթս ձեր, աղաչեմ»: Թերեւս ի շինութիւնս Մամքանայ ակնարկէ միւս արձանագրիր եկեղեցւոյն, ի հարաւոյ կողմանէ, ի թուրին 1256:

141. Զատ յայսցանէ հարկ է լինել եւ այլոյ եկեղեցւոյ, որոյ դէսք պատմին ի յիշառակի բերման գլխոյ Ս. Կարսապետին, գոր ի կոստանդնուպոլիս Ֆոաննկաց կամեցեալ յափշտակել, ստացող նորին իշխանն՝ «առեալ փախոցց ի կողմն հիւսիսոյ ի Վիրս, եւ անդ անկառ ի ձեռու եղրոր Զալարդօլայի տեսառն Արցախու. իսկ յիօթնհարիւր թուրին վնացեալ Զալարդօլայն առ եղրայցն եւ խնդրեաց զԴյուխն սուրբ. եւ նա ոչ յօժարեցաւ տալ սիրով. իսկ սա բռնութեամբ յափշտակեալ յեղորէն եւ բերեալ ի կողմանս Գանձակայ, ի գաւառն Արցախայ, յիւր հայրենին հանդստարան շիրմին, եւ ամփոփեալ լինեաց ի վերայ զարմանացն եւ հրաշադան կաթողիկէն եկեղեցի, ի փառս Քրիստոսի Աստուծոյ եւ մկրտչին իւրոյ սրբոյն Յովկաննու. եւ յաւուր նաւակատեաց անուանակոչութեանն վերաձայնեաց Գանձասարայ Սուրբ Յովկաննէս: Այլ եւ անոր է օրէնստուոյց սուրբ ծնուն Լուսաւորչին, եւ աջ սրբոյն Գրիգորիսի թուրին նորին, եւ արիւն սրբոյն Զաքարիայի հօրն Յովկաննու, եւ նշանարք սրբոյն Պանդարէտնի մեծ վկային եւ այլ բաղում սրբոց՝ յորոց բաղում բժշկութիւնք լինին ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյց⁷⁵:

Եետ երկուտասան ամի շինութիւնն մեծի եկեղեցւոյն, Զալարդ վլրկայօրէն կոտամահ լեալ ի Գաղուին քաղաքի՝ յանդութ Ղանէն Արդուուն կամաց, եւ մարմնոյն արկեալ ի Ջրհոր մի ցամաք եւ պատուեալ յուսով, գողացեալ եղբւ ջանիւ որդսոյ իւրոյ Աթարբէդի, եւ բարձեալ բերաւ եւ թաղեցաւ աստ «ի վանքն Գանձասար, ի գերեզմանս հարց իւր»⁷⁶. եւ ի վերայ շիրմին գրեալ է մասն մի փւրոյ արձանագրին. «Զալալ մեծ իշխան կատարելով զանդարձ ծնողին, շինեաց զայս հոյակապ եւ վիմարդեան եկեղեցի, ի թուրին Հայոց ՈԿԵ եւ աւարտեաց

72. ԿՂԿԸ., էջ 354-355:

73. Հման. ՍՏԵՓԱՆՆՈՒՍ ՕՐԲԵԼԻՆԱՆ, Պատմութիւն նահանգին Սիսական, Հա. Բ., Փարիզ, 1859, էջ 22:

74. Կիր. ԳԱՆՉԱԿԵՑԻ, էջ 269-270:

75. ԿՂԿԸ., էջ 349-350:

76. ՄԻՒԹԱԱՐ ԳՈՇ, ՀՅԱ. ԿՂԿԸ., էջ 355:

ՈՉԷԼԻՆ գոտեւորեալ ամենազան ձեւաւք, յաւժարութեամբ կամաց իւրոց Զալալ Դաւլայ եւ ամուսինն իւր Մամքան»:

142. Աթաթէպ, Ժառանդ հայրենի փշանութեանն, միանգամայն եւ բարեպաշտոթեան, օժանդակեաց ի պայծառութիւն ուխտիս. Հրամանաւ նորա, Յովիաննէս Կօրեղօրորորդի իւր եւ առաջնորդ, յամին 1271, յաւել կարուածու. նոյնաբիս եւ քոյր իւր Մամախառթուն, կին պարոն Ումէլիս, յուխտ նկեալ այսը, յամին 1280: Որպէս եւ յառաջ քանը զայն, յամին 1268, Ճար հայր Ումեկայ եւ Մամախաթուն մայրն, միաբաննալը էին ուխտին, եւ Տէր Ներսէս Ամարասայ եպիսկոպոս՝ ի 1282. Սասանայ Հանդարերդցի՝ ի 1271 եւ այլք. նոյնաբիս եւ պայտագառք նորա եւ կաթողիկոսք Աղուանից ի շնութեան պահցին դրւխան ցկէս ԺԶ դարու: Յնս որոյ դար մի թուի անչքնծեալ տեղւոյն, զի դադարեն արգանքն. եւ յետ դարուն, յամին 1657, Աբով, որդի Յովսէկայ՝ մէշիքի Թալիշայ, նորոգեալ է գտանիս եւ զիսախտեալ որմունս երկուց նկեղեցեաց Գանձասարայ: Որ այսպէս ի պատուի մեծի յուխտատեղի եկաց սակա գետեղելոյ ի նմա վերոյիշեալ նշխարաց սրբոց, դորս եւստաթէի աշակերտոփ Ս. Թաղէի եւ Ս. Լուսաւորչին բերեալ էր ի Յունաց, եւ Թոռին նորա Գրիգորիսի տարեալ եւ պահեալ մասն յաշեարհին Ցըրաց ի Ցոկ քարաքի, ուր եւ յետ նահատակութեան նորա ծածկեցան ի գեօղն Հակու, եւ յայտնեալք յաւուրա Վաշագանայ՝ բերան յԱմարաս առ միւս մասն, եւ անտի այսր փոխադրեալ վկայի ի բանից պատմչիոյ⁷⁷:

143. Դարձեալ անուանի եղեւ տեղին՝ Աթոռ լինելով կաթողիկոսաց Աղուաննէս, որ փոխադրեցաւ այսը ի Պարտաւայ, որպէս կարծեմ, ինու նորոգութեանն ի Բէկլար Մէլիքէ, եւ առաջնորդութիւն ուխտին էանց ի ձեռս կաթողիկոսացն:

Յառաջնոց վանահարցն յիշին.

Վարդան՝ ի միւս ԺԳ դարու.

Յովիաննէս՝ որդի իւանէի, ի 1271 եւ 1311.

Եղիս՝ 1443–1467.

Ներսէս՝ 1469–145:

Ի սկիզբն ԺԵ դարու յիշատակի Մատթէոս վարդապետ Ուխտեցի, աշակերտ Գրիգորի Տաթեւացւոյն, յուխտին Գանձասարայ: Իսկ վերջին կաթողիկոսք Աղուանից, յորոց շատք ի զարմէ Զալալայ են, որպէս եւ յառաջնորդաց ուխտին.

Սարդիս՝ ի 1556.

Գրիգոր՝ որ յետոյ ուրացող.

Դաւիթ Արմառաքընցի, զոր Խաչինացիք խերլեցին, կախեալ ի զանդակառանէ եկեղեցւոյն.

Փելիպպոս.

Յովհաննէս Բ.

Գրիգոր Դ՝ 1634.

Պետրոս՝ 1653.

Սիմէռն՝ 1675.

Երևմիս՝ 1676.

Եսայի՝ 1702, որ գրեաց զբէպս իւրոյ ժամանակին.

Ներսէս Ե՝ 1706 հակառակ Եսանեա.

Իսրայէլ Եւ Յովհաննէս՝ 1763.

Սիմէռն Է՝ 1794.

Սարդիս Բ հակաթոռ՝ 1794.

յորմէ յամին 1815 բարձաւ ամուսն կաթողիկոսութեան Աղուանից եւ տուաւ մետրասօլորութեան պատուիւ: Նմա յաջորդեաց, յամին 1838, Բարդասար Հասան Զալալեան, որ եւ փոխիսաց զԱթոռոն արքեպիսկոպոսական ի Շուշի:

Արդ ի Գանձասար, բաց ի վերոյ նշանակելոցդ, կան անշուշք մենակը վանականաց եւ գերեզմանք ոմանց իշխանաց եւ կաթողիկոսաց յետուցիւ:

144. Արձանք Գանձասարայ⁷⁸:

145. Այսքան մեծի եւ բարդաւած վիճակի Աթոռոյ կաթողիկոսութեան, հարկ էր եւ քաշարմակ եւ շինաշառ ընել, յորոց յարձանսդ յիշին 30իւ չափ վայրք, ոմանք գեօղը եւ այլք ապարակիք, յորս պէսաւորք եւ հնարշոյնք Ֆն յժ՞դ դարուն յիշամբքն. Մուռ, Մակեդ, Հարկանիուս, Նորշինական, Արծաթենիս, Ճռանց, Վարդանաբարպաղ, որ նոյն երեւի ընդ Վարդան բերանցն կոչեցերոյ, յորում Ուզտանոսի կտուրն, Տնկի երկիրն, բոլոր քոյ եւ Սեղմելնի այդին, որք ապարակիք թուին: Իսկ ի ԺԴ-ԺԶ դարս

78. Գանձասարի սրձանագրութիւններու կաստեռնալ պատկերը հրատարակած է ՈՒ-ԼՈՒՐԱԲԵԱՆ ԲԱԳՐԱՏ, Գամձասար, Երեւան, 1981, էջ 76-166. Այլշամի ձեռաշիքը համեմատելով այս հրատարակութեան հետ՝ կը գտնենք շատ մը տարբերակները: Այլշամի բանեցածը նույզ կատարեանք է քան Ուլուրաբեանք հրատարակութիւնը, քանի Ալշամ հետեւած է Զալալեանց Սարդիսի հրատարակութեան (Հտ. Ա. էջ 183-192), ուստի զանց կ'ընճնք անոնց կրկին ու կրկին անգամ հրատարակութիւնը:

յիշին՝ կակաչանց, Փդուռանց եւ Ծաղկավանաց հասքն, Ալմանատաի, Բեմի հող, Կունճի հող, Միրի հող, Մսերսի կամ Մսէշի հող, Տանձաշոր, Կասրա, Մինակուտան (?) , Ալասութեա, Կուռպան, Ալմանա, Ադախ, Բազմատութ, յորում Ծովերին հողն. Ծակ-խաչ, ի սմա՝ որ ցարդ ճանաչի՝ գոյ խաչփէմ արձանարդրաւ. «Թուիս ՈՀԸ (1229), եւ Սմբատ կանգնեցի զիսաչ յանուն հաւըն իմոյ Վասարկայ. որք երկրպագիք՝ յաղաւթիս յիշեցիք ի Տէք, եւ զ Աշոտ, եղբարքը իմ ցաւակիցք»: Եւ ոչ զմի յայլոցն գտանին յիշատակեալ յարդեացս կամ նշանաւիեալ ի տախուտակս եւ ոչ ի գերս, բայց Աղավաղ՝ թուի Ատախտ տեղի, ուր Գրիգոր իշխան Խաչենոյ, յելս ժ դարու, Ժորովեաց զիշիսանս եւ գեղիսկոպուտւնս, եւ Անանիա կաթուղիկոս դատեաց զՊագիկ եւ զՅունան հակառակաթոռ կաթողիկոսունս Աղուանից, գերկոսին եւս լուծեալ:

146. Ի թիկանց Գանձասարայ, յարեւմտից հիւսիսոյ, ամբառնայ լեատնն համանուն, յորմէ մասն ինչ աղբերականց Խաչեն գետոյ բղիչ: Զպատճառ անուտան իշրինդ ստուգաբաննեն Գանձայ-սար, վասն գանձաշահ բովուց արծաթոյ, հանելոյ անտի երթեմն, որ ի բնաքննաց չեւ եւս կարծեամ քննեալ, այլ զտեղի արծաթահանիցն բնակչացն ցուցեալ է առ Զալալեանն Սարդիս⁷⁹: Թուի թէ ի կողմանս հանիցն՝ էր Արծաթենիսն գիւղ, յիշատակեալ յարձանս մեծին Զալարդօլայ, ի տուրս վանացն: Ակնունելի է եւ այլոց մետաղական գանձուց լինել անդ. եւ զի անդատին ի ժ դարչէ յիշի Գանձատարդ անուն՝ ապա ի վարդուց եւս ծանօթ էին հանքն, եւ ընդ բովուց Խոչքարն դաւառի՝ առիթք ճոփութեան Արցախոյ եւ Աղուանից:

Լեառնն ամբութեամբն ապասէն կայ ներքոյ դրեալ վանացն յերեսաց թշնամեաց, որպէս եւ յամին 1722, յասպատակել լիկաց ի Խաչենս՝ Եսայի կաթողիկոս բանասէր՝ խոյս տուեալ ի գտագիտն սուրբին, յանքոյթ վայրէ տեսանէր. զաշխարելի հինահարութիւնն, որպէս եւ ամէն. «Եկեալ հասին յերկիրս Խաչենու՝ անահ եւ համարձակ դիմօք..., եւ զոր ինչ վասմեցան զայն գործեցին, զոր ոչ բաւեմ ասել: Քանզի ի միում աւուր ի Կարեկառ գետոյն մինչեւ փ Տրտուական գետն եւ յերկիրն Զարաբերդու, միահարոյն ասպատակ սփուցան ընդ լերինս եւ ընդ դաշտս. նախ՝ զիայտաշէն ստունս եւ զյարկս գիւղուրէից հրժիդ արարին, եւ ապա արձակեցան ի վերայ գերեաց՝ իջուցին ի գլխոց լերանց եւ հանին ի ծալքաց վիմաց, եւ ի ներքոյ անտառապիստ եւ մացառուտ մայրից: Եւ Ժորովեալ ընդ նոսս զկահ եւ զկարասիս նոցա, ընդ որոց խառնեցին եւ զհօսու զնոկս եւ զլուիրս խաչանց եւ արջատաց եւ ամենայն չորքուտանի անսանոց, եւ միահա-

79. Հմմա. ԶԱԼԱՆՑԱՆՑ, անդ, Հա. Ա., էջ 181-182:

դոյն խառնեալ վարեցին զառ ի վայր ընդ գետն Խաշենու։ Զգերին եւ դանասունս ընդ միմեանս խառնեալ էին իրբեանց, զոր եւ մեք աչօք իսկ նկատէաք, քանզի փախառեայ հասեալ էաք ի կատար լերինն՝ որ ի վերոյ է սրբոյ Աթոռոյն Գանձասարայ, եւ ոտք նոցա ոչ հասին առ մեզ։ Եւ մեք անսոի հայեցեալ՝ տեսանիաք գեղեցիցն իրագոյնութիւն։ Եւ այս Խուե ի ՌուջԱ (1722) թուին, Ապրիլ ամսոյ ի (20), յաւուր Աշխարհամատրան կիրավակին։ Աստանոյ տեսանելի է զարդէտ յաստընացելոց, զուգ կոտորելոցն եւ զուշնար զերելոցն, զկսկիծ մարդոցն եւ դադէտ գերեալ զաւակացն, զորումն որբ մնացելոցն եւ զաւարառութիւն ընչիցն, զձայն լարականացն խառնեալ ընդ վայրուն միմակտուր արանցն։ արդարուն զբնակովթիւնս իւրանց եւ կարծր վիմաց փոփոխեալ ընթ ինքեանս՝ պասկից իւրեանց առնէին։ Իսկ գորք թուշնամեաց տարեալ զաւարն եւ զգերին՝ խառնեցին ի քանակին իւրեանց, եւ չուեալ ի Տկրաւուկերտու՝ բանակիցան ի վերայ գետոյն Դրբու, որ այժմ թարթառ կոչեմք ըստ պարսկականին, ի վերայ կամրջին որ Ղարի-ջօփրի ասեն։ Եւ ոչ տեսեցին անդ, այլ եւ ոչ կարացին այնքան վնասել երկրին Գարաբերդու եւ Պարտայու, որպէս մերոյս։ Քանզի նոքա յառաջարգած լիալ՝ ի յամուր տենիս իւրեանց ամրացեալք էին, մանաւանդ թէ եղիտասարդք ոմանք ընդդիմանային եւս, որ եւ զբաղումս հարին ի թշնամեացն, վասն որոյ զաւարն եւ զգերին ճեպու անցուցին ընդ գետն մեծ կուր ի կողմանս իւրեանց»⁸⁰։

ՄԻՒՍ ՀԱԲԱՆԴ-ԱՄԱՐԱՍ, ԱՍԿԵԱՐԱՆ

147. Անուանակից միոյ ի գաւառացն Սիւնեաց՝ յայտ է թէ եւ սահմանակից յարեւատից կուսէ, Միւս Հարանդ գաւառ Արցախոյ, ըստ նախ յիշեալ բանից պատմչաց՝ կայ ի հարաւոյ Սիսան ձորոյ եւ արդ տեղադրեալս Մեծիրանից, եւ ի հիւսիսոյ սահմանաց այժմեանս Շուշեայ։ Սակաւ ունեք յիշատակի սա ի գիրս, եւ այն յաւէտ ի պատմութիւն վարուց եւ նշխարաց Ս. Դրիգորիսի, յորում եւ ի յետին պատմչաց Փոքր Միւնիս կոչի սա՝ յատուկ որպէս իւրն սահմանակից՝ Սիսական-Ռտան։ Ի միջին դարս եւ յետոյ, յանուն հոչակաւոր շինի առանձին իւրոյ՝ կոչեցաւ Ամարաս գաւառ։ Իսկ Աղուանիցն պատմիչ յի՞ դարու՝ զատուցանէ զերկոսին յուրոյն դաւառս, յիշելով ընդ այլսն, յորս ասպատակեցին Բաղամիկեցիք ի կէս դարուն, եւ յառաջ քան գնուսա Բարանն պարսիկ բռնաւոր⁸¹։ Եւ սա-

80. ՀԱՍԱՆ ԶԱԼԱՆԵԱՆ ԵՍԱՅԻ ԿԹՂ., Պատմուքիմ համառու Աղուանից երկրի, Երուսաղէմ 1868, էջ 37-39:

կաւ մի եւս յառաջ, յամին 821, Պարսք Պարտասեցիք, յորմէ գուշակի եւս յարեւմտից յարեւելս ճպիս գաւառուիս զ՞արդար գետով՝ թերեւս մինչ ի սահմանակցութիւնն երից այժմեան գաւառաց՝ Զըրբերուու, Վառանդինայ եւ Քէպէրլինայ: Բայց բնավայր երկրին թուե հովիտ գետակին, որ յահելիք օժանդակէ զԴարդար և տշ նշանակի անունն, զի վկայի ի նախնեաց Ամարասայ շինին՝ լինել ի վերայ գետակի միոյ: Եելս հովիտին ի հիւսիսոյ, որ է յահելիք խառնրդոյ առցա, կայ այժմեան գլխաւոր չեն փողմանց՝ Ասկեարան, յոր յանուն եւ գլիճակի ի դէպ վարկաք անուանել:

148. Ի բացագոյն յարեւելեան ծայրի վիճակիս, որ եւ արտաքոյ թուի բնոյն Հարանդար, ի սահմանակցութեան երիցուն գաւառացն Զըրբերուու, Վառանդինայ եւ Քէպէրլինայ, ի վերայ արքունի ճանապարհին վայ Շահ-պալազ զեօդ, մերձ ի Խաչէն գետ, եւ ամբոց կառուցեալ ի Նատորը Շահէ, եւ Նորոգեալ ի Ռուսաց եւ զօրանիստ արարեալ Խաղախաց: Զանունն առեալ է յաղբերէն՝ զոր շինեաց Նատորը, եւ պարտէզս եւ պատշգամք գեղեցիկ՝ եռակամար անդաստակաւ: Ավէն աղբերն բղինէ յեռանկինանձեւ անջատ լիոնէ՝ ի թիկանց գեղջն յարեւմտից, որ եւ արեւելագոյն է քան զամենայն լերինս Արցախոյ, թերեւս եւ Ռատորյ սեփականեալ ի Գնումն, եւ անոտի անդը՝ համատարած դաշնն Արտուանից: Հիւսիսային արեւեմը տեայ Հարաւային կողմանք լերինն՝ որպէս կրանստաշ հատեալք մն, եւ յանդիման առնեն կրային սրբակ զամնդուած պարզաջուն՝ հանդերձ քարացեալ ժժմակօք: Ի թիկանց նորա վեյ այլ լեռնարլուր, յորոյ ստորոտն է Բարուլի գիւղ, հնագոյն մես կրային զամնդուածով: Եւ լեռնաւովտակ գեղջիկ ի միջի:

Կողք լերինս ի գարնայնի ծածկին բարդաւած բուսաբերութեամբ եւ ծաղկօք, յորս եւ հայկականն երեսնակ (*agrimonia*)՝ ըստ Դուռնըլֆորայ⁸¹, ի միջի մամիսեաց, թղինեաց եւ նռնենեաց: Յանկեան գագաթան լերին, իբրեւ 1000' ի բարձու, յորմէ երեւի դաշնուն մեծ եւ հովիտք Խաչէնեաց եւ Գարգարու եւ լերինքն Արցախոյ, վայ կիսաւեր փոքրիկ եկեղեցի վլխատաշ, եռամորոր թեեւօք եւ քառակուսի՝ զատ արեւմտից կուսէ, եւ ի ներքուստ խաչաձեւ: Կամար դրանն բարձեալ ի վերայ երկուց յոնիանման մեանց: քարինք եկեղեցւոյս ի ներքուստ եւ արտօնքուստ ունին, զատ քմնութեան Տիւպուայ⁸³, նշանակս հայկակամ ստորից եւ մեւոց, որպէս թուակամարս շարակարդին:

81. Հմատ. ԱՊԿՏ., էջ 327:

82. Ակնշան օգտագործած է TOURNEFORT PITTON DE, Relation d'un voyage du levant, Tome III, Lyon, 1717:

83. Ամշան շատ առէպ կը յիշ եւ կ'օգտագործէ DUBOIS FREDERIC, Voyage autour du Caucase, vol. I-VI, Paris, 1839-1843:

Յերի տաօճարիս կանգնեալ է խաչվէմ մեծ եւ արձան ի նմա. «Ես Շահնշահ, որդի Աշտորյ, կանգնեցի զիաչս հոգոյ իմոյ, որք կարդայք՝ յաղաթս յիշեցէք. Զժի իմուին» (1263): Ի զնին վայրացս գոյով միայնակ յիշերոյ ուղեւորիդ Հեղուետիացոյ՝ յամին 1834 (24 Ապրիլի), գիշեր ի վերայ հասանչը, եւ թէպէտ «բաւսին շառաւդին զրեաթէ ի լրութեան իւրառ բարձրանայր վնդ հորիդոն մզոստեսակ, համայն եւ այնպէս չէր բաւստիան ի լուսաւորիդ դրափող ջրալից գորովք պատուլոց, որք ընդհատեն դըմդարձակութիմա դաշտին, եւ չիք ի նմա նշանակ մերձաւորութեան դեղջ շինի, ո՛չ աշտարակը, ո՛չ երդք կըմինորաւ ծածկեարք եւ ո՛չ որմք բռնարք սպիտակէք. ալ եւ լսելի լինէց ի բաղուաւ տուստեք կողմանց հանդիւն մեծամեծ շանց թաթարաց», մինչեւ լսու բարդի եհաւ նմա հասանել ի չէն մի թաթարաց եւ պատանել վճանարարն իւր:

149. Ի մնացուածոյ Ֆեկենցոյոյ գուշակի չէն մի նշանաւոր լինել ի տեղաւծս, եւ Աշտորյ թերեւս նոյն՝ որ յիշեն յարձանին Մակեսի, գուցէ յարքայական գարմից իցէ: Երաշխաւորեն եւ աթուաւսաչի, գուցէ յարքայական գարմից իցէ: Երաշխաւորեն եւ աթուաւսաչի, կըուանից՝ գուշակութեանս. քանզի Տէր Բաղուասար գգեօզս դայս եւ զՊէշիիլ որ հուպ նմին՝ փոշէ Տիգրանակերտ. եւ Տէր Եսսայի ի պատմութեան գինին Լեկաց ասէ՝ յերկրէն Վառանդայ եկեալ նոցա եւ բանակեալ ի Տկրնակերտ, եւ անտի չուժալ յափումն թարթառայ⁸⁴: Սովին հնչմամբ յիշի Տկրնակերտ եւ հազար ամառ յառաջ քան դայն՝ յԱղուանից պատմութեան, եւ վանաց երէց նորին Տէր Պետրոս, գտնեալ ի ժողովի Եղիայ վաթուղիկոսի⁸⁵: Դայու եւս յառաջ յիշի սա ի պատմութեան վայսեր Հերամիրեայ, որ մինչ ի Մարաց տակեալ ընդ Աղուանս՝ կամիշը ի վիրա անցանել, հրամանաւ Խոսրովայ արքայի, զօրսվարք նորին՝ յայս կողմանս գառաջ կալան ճանապարհի կայսերն: Շահ-Վարազ ի Գիւսիսոյ կողմանէ յԱյրարատայ «անցանէ ի Գարդմամն ընդդիմն նորա եւ բնակէ ի Միս-Տիգրանակերտի յանդիման նորա. եւ Շահէնն (ի հարաւոյ) երեսուն հազարաւ հասեալ բանակեցաւ ի թիկանց Երավիկի ի Տիգրանակերտ աւանի. եւ վին սոքաւ աստի եւ նոցա անտի բանակեալ, եւ բանակն Երակի ի մէջ նոցա երկոցունց: Իրբեւ ետես Երակլու եթէ ի մէջ արկին զնա, դարձաւ ի վերայ զօրուն որ ի թիկանց կողմանէ՝ հասկմեզ զօրութեամբ, եհար զնա եւ խորտակեաց, եւ զնաց ընդ Ծղուկս, եւ թաթեամբ, եհար զնա եւ խորտակեաց, եւ զնաց ընդ Ծղուկս, ի ճմերան ժամափեցաւ ընդ լինանալորդմն ի գուշոն նախինեւանի, ի ճմերան ժամա-

84. ԵՍԱՅԻ Կթիլ., անդ, էջ 38-39, որ հետեւեալ կերպով է տսպակիր օրինակը. «Ձուեալ ի Աղանակերտու բանակեցան ի վերայ գնացոյն Դըրդու, զոր այժմ թարթառ կոչեմք ըստ պարտկականինքն. Ալիշանի գործած օրինակը տարրեք ըլլալուն է:

85. ՀՄԴ. ԿՂԿՏ., էջ 300:

86. ՍԵԲԷՈՍ ԵՊՍ., Պատմութիմ, Գետերբուրք, 1879, էջ 92-93:

նակի»⁸⁶: Լստ պատմչիք (Սեբիռոսի)՝ երկու են Տիգրանակերտք. մին, որպէս թուի, Տգոնակերտսս այս տեսադրեալ, միւսն՝ յելից նորա, թերեւս գեօղն Թոռնոգիլիք՝ նշանակեալ յաշխարհացոյցի, իբրու փարսխաւ հեռի յառաջնոյք. եւ յերկուցն միջի բանակն Հերակլի, որ եւ աստանոր զմիք ի քաջամարտիկ եւ մերաբագործ նաև աստակութեանցն ի գլուխ տարաւ ի գերահոչակ արջաւանին ի վերայ Պարսից, յամին 624, եւ ցանկալի առնեք զբնութիւն վայրացա, ոչ ի սակս լոկոյ ազդայնոյս՝ այլ եւ համաշխարհական պատմութեան :

150. Յարեւմտից հարաւոյ Շահպուլագայ՝ առ Գարդարաւ յահեկն, են գեօղը Ազտամ, Քախըզ պաղլը (?), եւ յաջմէն Մաւրուգտու, Գըզը-նապէլ, Նախիչեւան, Քիթիւիք (գուցէ Գետիկ), յորոյ հիւսիսոյ արեւմտից են կիցք զետուակն Ամարասոյ ընդ Գարդարայ: Յանկեան կցուածոյն կայ Զօնալը կամ Խօնալինսքայա ըստ Ռուսաց, հանդրուսան եւ մարտկոց քօրանիստ նորցա: Եւ ի հիւսիսոյ նորա յաջմէ գետուակին, մերձ ի խառնուրդն, Ասկեարան գեօղաւան եւ ամրոց, կառուցեալ ի Փանայ Ղանէ Շուշայ, առ որով եւ ա'յլ ամրոց առերեալ, որովք Ղանն այն պահ ունէր կրծի ճանապարհին՝ որ ի Շուշայէ տանի յնւոտի աշխարհ:

Աստի ընդ արեւմուստ է բնիկ հովիտ Ամարասայ, կաւճախառն կրային կաղմածով, եւ յեղերս Գարդարայ բրտրք անջատք՝ որպէս թէք ի ծոցոյ երկրին խզեալք, ըստ Տիսկուայի ասից: Խակ ընդ արեւելս ընդարձակեալ հովտին Գարդարայ՝ խառնի ի դաշտն Աղուանից: Եւ յամենայն կորդմանս հովտաց եւ դաշտաց՝ հետք նախնի բնակութեանց եւ մնացուածք մեծամեծ գիւղրայից Հայոց, ըստ նորին ուղեւորի, հանդերձ գերեզմանական յիշաստակօք խոյսկերպ տապանաց, որք զբարեբաստութիւն վայրացս յանցեալ ժամանակն յանդիման կացուցանեն:

Յարեւմտից Ասկեարանայ բացազոյն կայ Տաշ-պուլազգ գիւղ, որ թարգմանի Քարաղբիւր. յայտ ուրեմն՝ զի եւ աստ, որպէս ի Շահպուլագ, աղբիւր է բղիւեալ ի վիմախառն լերանց՝ որ զահեակ պարփակ հովտի գետակն գործեն: ի սորա մտից Գարաբէշլշ գիւղ, եւ ի սորա հարաւոյ առ գետուական՝ Պատրիծիկ (?): Յաջմէ զետուակիս յանկեան կողմն, իբր կիսով եւեթ փարսախաւ յարեւմտից Խօնալինսքայ, կայ գիւղն Մէխորուէկնու, յանուն թոռին Փանայ խանի. եւ ի հարաւոյ սորա Պալուն: ի միջի սոցա երկայնաձդին թռնաբլուք, յորոյ ստորոտս, հուալ ի Մէխուռու, նշանակի Ս. Յովհաննէս վանք:

151. Տեղի գեղջս եւ վանացս երկրքին եւս նշանակեն ինձ գանուանի աւանն եւ զվանս Ամարաս, քանզի յաշխարհազդրաց կամ յու-

զեւրբաց ոք ոչ նշանակից գտեղիս, եւ ոչ ճշգրիտ Զարաքեամն Սարդիս⁸⁷, որ միայն զվայրօքս, ասէ, զայն լինել, եւ կոչել արդ Մարաս եւ Ամարաս: Գիւղ կոչի սա ի հին պատմչաց մերոց՝ ի Բիւղանդայ⁸⁸ եւ ի Խորոնեցւոյ⁸⁹, եւ գիւղաքաղաք՝ ի Մովսիսէ Կաղանվաստեցւոյ⁹⁰, զոր եւ ի Փոքր Սիւնիս կամ ի Հարանդ գաւառի Արցախոյ վկայեն լինել, եւ առանց երկրայտաթեան էր մի ի գլխաւոր շինից գաւառին, եւ կարծեմ թէ դիշաւան նորին. քանզի մե անուն՝ ոք եւ Ամարազ գրի՝ զԱրմազ յուշ առնէ, որ է Արամազդ, եւ հաստատէ գլարծիս՝ գալուստ այսը Սրբոյ Լուսաւորչի մերոյ ի համանել զիսաւար կուապաշտութեան, կործանելով, որպէս այլուր, եւ զբաղինս տեղւոյս, թէեւ չյիշեն զայս պատմիչք, այլ միամն զի քարոզերով յԱրուանս՝ աստ «արկանէր հիմն եկեղեցւոյ, կարգէր գործօնեայս շինան եւ ինքն դառնայր ի Հայայ»⁹¹: Եւ յետոյ մկենալ թոռին նորա Ս. Գրիգորիսի, աւարտէր եւ օրհնէր գլուխեցին, որ եւ մայր եկեղեցեաց Աղուանից եղեւ ի կրկին լուսաւորութեանն նոցին յետ Գիսայն: Եւ յետ նահաւասկութեան մանուսկ հայրապետին յաշխարհին Մաղթեաց, «բարձեալ աշակերտացն բերին յԱմարաս գիւղաքաղաք, անդ մերին առ եկեղեցին, հուզ ի բեմն ի հիւսիսոյ կողմանէ, եւ զարինն Զաքարիայի ի միում ապակերտէն շշի եւ Պանդարէօնին նշխարս: Եւ եղենալ գերկոսին շիշմն ընդ սուրբ նշխարան Գրիգորիսի, եւ ինքենք գնացին փախստեամբ ի Հայս...: Աննշանեալ զտեղին վասն այլոց չամպանալոյ գնշխարս, եւ կամ թէ յերկիւղէ հինին նեպելոյ, եւ կամ թէ ի բազմութենէ անցերոյ ամացն՝ անյարտեալ յամն էր»⁹² զամս իրբեւ 150: Յետ որոյ Վաշագան արքայ ըրճիւք ի ինդիր եկեալ նըշխարաց երանելույն, գայք յԱմարասայ վանս, զի ի վաղ տւրեմն շինեալ էր սա, մու եպիսկոպոսք իսկ նստէին անդ զառաշինն: Խոկ յայն ժամանաց երկէ միայն նստէր, որ եւ ասէր ցարքայն եթէ՝ «Յոլով են գերեզմանք մերձ յնկեղեցին, վամենի ի հինամիաղաց ժամանակէն եւ ի մեծագոյն հիմնարկութեանն եկեղեցւոյն՝ ո՛չ ոք կարաց շինել»⁹³: Եւ հրաման իստ թագաւորն ամենայն աշխարհին յարօթս առաստան լինել, եւ բրել գուղ եկեղեցւոյն, եւ բերել զմասն նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի մե դշոփիսիմեանց յեկեղեցի անդը ի համելուստարան արբոցն Զաքարիայի մե Պանդարէռնի՝ նոր յարտնելոց: Եւ տեսլեամբ յայտնեալ սրբոյն զտեղի հանդստի մաքուր մարմնոյն իւ-

87. ԶԱԿԱԾԱՆՑ ՍԱՐԳԻՍ, ամդ, Հա. Ա., էջ 198:

88. Փ. ԲՈՒԶԱՆԴ, էջ 26:

89. Մ. ԽՈՐԵՆՅԱՅԻ, էջ 260:

90. ԱՊԿԱ, էջ 39:

91. ԱՅՆ, էջ 35:

92. ԱՅՆ, էջ 39:

93. ԱՅՆ, էջ 65:

բոյ լինել յարեւելս կոյս եկեղեցւոյն, եւ «հրամայեաց բրել դտեղին»:
Կայր առ նմայ բըմիկ մը փոքրիկ եւ խաչ ի վերայ նորա . եւ նրթեալ
երանելին ի բլուր՝ կայր հոռպ առ խաջն»⁹⁴: Իբրեւ աղդ եղեւ ար-
քայի տեսիլն, դիմեալ գայր յԱմարաս մեծաժողով բազմութեամբ
եպիսկոպոսաց եւ արքունի դրանն . եւ զի «ասաստկապէս լինէին հոս-
մունք անճիւտաց, զի ժամն զարնանային էր եւ սմբակակոխ լեալ
ի բազմութենէն ճանապարհն՝ գետարինս գործիւր ճեպողացն: Անդ
ապա զի՞նչ արասցէ Քրիստոսասէր արքայն . ճանկարոց եկեղեցւոյ ոչ
տայր թոյլ իշանալ յերիվարացն . ինքն, արք մւ քաջ հաւատուլն, ի-
շամէր յերիվարիէն, եւ շրմեալ ի մէջ բանակին ճապիսկոպոսաց հան-
դարտիկ, եւ ըստ կարգի հրամայէր զդնախն, եւ թուէր իւր թէ ի վե-
րայ ծարդանց եւ ի փափկութեանց շնթանայցէ, եւ ոչ ի կաւի եւ ի
տղմի: Սպասառոյէլ դեսպանի սրբոյն մեծն այն արքայ, եւ այսպէս
ի բազմութենէ այլեւայլ լիզուացն եւ ձայնից աղդի աղդի հնչելոց եւ
գունակ գունակ պայծառասկերպութեանցն՝ իբրև ամմալ լուսաւոր ծած-
կէր զերկիր: Այլ եւ զեսպանին նոյնամեւ աստղածածանչ շքեղացեալ
փառօք երթայր ի մէջ քրիստոնուան բանակին: Եւ իբրեւ մերձ մոլեն
ի գիւղ մուսնեկ՝ զնոտ փոքրիկ անցանէր ընդ մէջ շինոյն, եւ կամուրջ
կազմ ի վերայ: Անյառ սիրաբորբոք վառմամբ տոչորեալ արքայն ի
Քրիստոս եւ ի սուրբա նորա, ինքնին կայսերակեցակ զբեստիւն իշեալ
անցանէր ընդ ջուրն, ոչ թողլով յայլ ոք զապասաւորեէն: Եւ երթեալ
ի նշանակեալ տեղին՝ յերկարագոյն լինի ծնրադրութիւն ամենեցուն
եւ խնդրուածն: Անոքէն հարեալ զիսրանն արքունի՝ դդուշանալ մին-
չեւ ցվաղիւն հրամայէր: Ըստ այն ժամանակի եպիսկոպոս ոչ կայր
յԱմարաս . եւ հարցեալ արքայի զբեղն երէց եւ դայլս ոմանս ի ծե-
րոց՝ թէ մեր նշան ինչ տեսնա՞լ է ի տեղուզն թէ ոչ, պատմեցին նո-
քա զոր ի Յորայ ճզնաւորէ լուսեալ էին: . . . Սա բազում անզամ եկեալ
կաստրէ զիշատակ սրբոյն Գրիգորիսի, եւ ասէր առաջի բազմաց
երիցս . Թագաւոր հաւատացեալ յառներոց է Արտօւանից աշխարհիս,
նա առնէ ինողիր տեղուոյս եւ սրբոց նշխարացն Գրիգորիսի: Դարձեալ
այլ ոմն անապատական հիւր եկեալ առ մէկ՝ շնկալաք զնա, որպէս
սովորութիւն է եղարց . եւ նա մկեալ ի տեղիոր յայդ ննջեաց, եւ ի
քնոյն զարթուցեալ՝ իսկ եւ փակ առնէր խաչ եւ զնէր ի տեղուջդ, եւ
պատուէր տայր՝ մի՛ ումեք առնուլ զիսաչն, այլ մեծադոյն եւ կամդ-
նալ խաչ, եւ այդուն եւ երիկունն անխափան կաստարել զադօթս խըն-
կարկութեամբ, զի մեծապէս սքամչելիս տեսանեմ յայսմ տեղւորն»⁹⁵:

Այսոցիկ եւ այսպիսեացս ի վերայ հասեալ արքային՝ դարձեալ
աղօթս եւ համունս քարոզէր, եւ ինքնին «առաքելնասէր թագաւորն

94. Անդ, էջ 71:

95. Անդ, էջ 73-76:

հոլոնեալ առնոյր բահ ի ձեռն, եւ քաջապէտ առնէր զբրածն, եւ ինքն բարեսէր թադուհին, թագաւորական զրեստիւն ի հողոյն փութապէս պեղէր: Ընդ որս եւ եպիտապումը, քահանայք մեւ նախարարք եւ կանայք նախարարացն՝ իւրաքանչիւր զրեստիւք մեծաւ յօժարութեամբ կրէին գուղ բրածին: Եւ յայնժամ խորագոյնս փորեալ՝ սըսաւին ի կողմն հիւսիսոյ, եւ նշխարքն յարեմելս կոյս մնայր: Եւ ի մեծի տրումութեան իւալ արքայն եւ ամենայն ժողովուրդն, մինչեւ նստեալ ստրջացեալ թագաւորին ամենայն ժողովովն ի մեծամեծ հոգս: Եւ ասպահ քաջարեալ արքայ ճշմարիտ հաւասոտվ՝ ամէ անսսխալ լինել ամենալային Աստուծոյ բանի՝ յերկուց եւ յերեւելի ժողովելոց ի նորա անուն, վարդպարակի գտանել զմնդիրն, թո'ղ թէ այսափ ժողովելոցս ի բորբեցումնցն Աստուծոյ անուն, հաստատեալ գիտեմ որ ոչ անփոյթ արգարեալ մերժեսց զմեզ ամօթով: Յայնժամ հրամայեալ, դուրսան որ գինի էր բերեալ՝ զնան առաջի բրածին եւ յարեւելս կոյս սկսան զբածն առնել, պատահեցին ցանկացերումն գանձի: Եւ յասէր լցեալ հրճուանօք արքայ եւ որք ընդ նմա ի խորանն ամդը, ապդումն լինէր բազմութեանն ամենայի գիւտ նշխարացն: Եւ առ հասարակ դիմեալ ամբոխին առ կոտոն՝ կամէին հարցան: Եւ կանել զքէժն եւ զմորանն, մինչեւ արտօք երանել թագաւորին, եւ հազիւ ուրեմն հանդարտեցուցանել զդիմեալ ամանալ գերեզմանին եւ յերեւել նշխարացն՝ ամնաթեական իմն բուրքը հոտանուշից, մինչեւ ամենանքան ի թմբութիւնն իւալ ժամս բազումն՝ ծածկելով զյորովիթն ինքարարկութեանցն հոտ: Ընդ որ յոյժ հիացեալ արքայ եւ ամենայն որ ընդ նմա, միաբան տային փառս տուրոյին այնքայ ամսւոյ ահաւոր բարեաց:

«Նստէր առ գերեզմանի սրբոյն՝ թագաւորն ի վերայ երկրի, եւ ի զանարան պատուեալ սպասուցն արքունի հրամայէր բերել. եւ եղանական զառպատն ի վերայ ինքեան ծննդացն՝ յոյժ երկիւղիւ սպասաւորէր սրբոցն: Եւ նքրցունքն համենելով զնշխարսն՝ հաւաքէին ի սպասաւորէր ի վեր՝ զոր թագաւորն ունէր ընդ զիրկս իւր: Եւ գտեալ չիւս նրկուս ապակիս, առ նոյն նշխարացն, ի միութեն կայր յարենէ Զաքարեայ, եւ ի միւտումն ի նշխարաց Պանդայէտնի: Եւ առեալ զամինն ի դուրս, ողջունէին ամենայն բազմութիւնն մինչեւ ցերեկիոյ: Եւ կնքեալ արքունի մաստանեաւ՝ հրամայէր մեծաւ զբուշութեամբ պահել մինչեւ ցառաւուն: Գտանեն եւ ապակի մի ի գերենզմանի նորին Գրիգորիսի ըմպելի, զոր առեալ արքայի՝ առաւել գոհանայր զԱստուծոյ՝ ամենայաջող բարեացն սուեցելումն իւր: Եւ ի վաղիւ անդք հրամայեաց զիւր իսկ վառն արկանել ի վերայ երկրին եւ ուսկեղէն մաղազմայս բերել, եւ անոյշ զինով զնշխարսն հրամայէր լուսանալ եւ յարեւացուցանել ի վերայ՝ ըստ օրինակի վառին...: Աստանօր հրամայէր տալ մասն իւրաքանչիւրումն եպիսկոպուսաց՝ առ ի բաշխել վիճակիւ-

լոց իւրեանց : Եւ մեծագոյն ինչ մասն հրամայեաց յԱմարաս թողուլ ի նշխարացն, եւ զայլսն մեծաւ զբուշութեամբ եւ դանադան սպասիւք, ինքն իսկ սպասաւորեալ պահէր, թաղաւորական կոքեալ կընքով : Եւ ի վերայ գերեզմանին հրամայէր արվանել հիմն մատրան եւ փութապէս աւարտել, անուանակոչեալ մատրանն՝ Սուրբ Գրիգորէս... : Ապա չուէր բանակն ամենայն առաջին կարգադրութեամբն եւ սրբոցն դասութք⁹⁶ : Եւ մեծաւ հանդիսիւ բարձեալ զմեծ մի մասն եւս նշխարացն՝ բերէր թագաւորն յիւր սեփական գիւղն Դուտական, յՈւտի, եւ անդ շինէր մասուռն՝ յանուն սրբոյն Պանդարէոնի, եւ հանգուցանէր զնշխարտն, եւ մասն մի ի դաստակերտին՝ դոր շինեալ էր վասն աղջկան միոյ ինչչիկ կոչեցելոյ, եւ մասն մի ընել իւր չըր-ջեցուցանէր միշտ ի բանակին, երկիցս ի տարւոջ կատարելով դոսն սրբոցն՝ երիս երիս աւուրս, դրոյ զմիշատակ մինչեւ ցայսօր կատարէ եւ Եկեղեցիս Հայաստանեայ՝ տոն դիւտի նշխարաց Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսի անուանելով, ի Մեհեմիկի ամսին 28, որ է 6 Յարտի : Զայս դէպս մանրամատուամ առնէ պատմիչն Աղուանից՝ ի ժամանակադրաց ստուգեալ, դոր եւ հին ճառընտիրք գաղաւին :

Գրեն ի Տփիւեաց եւ ի Շուշեայ, ի 23 Ապրիլի, դտանին նշխարք Ս. Գրիգորիսի յԱմարաս : Գէորգէ Արքեպակ. թեմին առաքէ զԳէորգ Արքամեան վրդ. նորոգել զիւերեցին, որոյ պեղևալ զառաջեաւ բեմին՝ դտանեն վիմափոր գերեզման օրոցաձեւ կափարչաւ, դբեալ ի վերայ հայ եւ ասորի գրով՝ մարմին Սրբոյն Գրիգորիսի. բացեալ՝ հող միայն դտանի : Ապա սբեղեալ զորմն ընդ հիւսիս աւագանաւ՝ դտանի շիրիմ նման նմին, եւ ի նուա նշխարքն՝ Զայ Արքեպիսկոպոսն ի Շուշեայ 2000 ժողովրդօք, բառնայ զբարաթն միայն եւ զնէ ի վերայ գերեզմանին ի յարգութիւն, յարծաթեայ ամիսէի : Ապա տանին ի Շուշի եւ զնեն երիս երիս աւուրս ի յարգութիւն յամենայն եկեղեցիս քաղաքին. խուռն դիմեն հաւատացեալք ի պատիւ : Դադարեցուցանէ Արքեպիսկոպոսն զշինութիւն եկեղեցւոյն, մինչեւ առցէ պատուէր միջմիածնայ, սիւնհողուսէն : Թուի կամաւ զատարկ թողեալ զառաջինն գերեզման ի խար կրկտողաց, որպէս ասեն եւ լէնկթիմուրայ լացեալ եւ չպիտեալ ինչ⁹⁷ :

152. Յետ դիւտի նշխարացս՝ թուի կրկին հաստատեալ եպիսկոպոսաց յԱմարաս, յորս յիշին նախ՝
Գառնիկ

96. Անդ, էջ 80-83:

97. Այս վերջին մանրամասնութիւններու ազրիւրը Ալիշան նշանակած է իր ձեռագիր օրինակին վրայ. «Մասիս լրադիր, 5 Յունիս, 1856, թիւ 332»:

Հոռոմակ՝ յետ կիսոյ Զ դարու
 Միսիթար՝ յելս Զ դարու
 Ակորու
 Յովհան՝ ի կէս է դարու
 Սահակ՝ ի սկիզբն է դարու
 Յովհակ՝ ապս կաթողիկոս յ746-762
 Սարգիս եւ Վրթանէս՝ ի կէս ժԴ (դարու)
 Ներսէս՝ ի 1282
 Բարսեղ՝ 1730 :

Անըլիքէի ժամանակ ոչ է ստուգիւ յայտ, եւ առի զննանէ թեր-
 եալ յԱմարաս նշխարս ի Հոռոմոց, ընդ որս եւ զաջ Լուսաւորչին:
 Ոչ միայն եպիկոլոգոսանիստ, այլ եւ աթոռ երրեմն լեալ կաթողիկո-
 սաց Աղուանից ասի Ամարտա ի հնումն, այլ ոչ գիտեմ երբ: Յեկա ԺԴ
 դարու, Բագու դան առաքեաց զՊալալ որդի Տարսայի հայլ եւս
 մոււզալ արամբը՝ ի մեծ աթոռն Աղուանից յԱմարաս, որ ի հինն լեալ
 էր աթոռ կաթողիկոսաց նոցին, եւ ետ տանել առ ինըն զգաւազան
 սրբոյն Գրիգորիսի... քանդի եւ կայր գերեզման նորին անդ, վասն
 որոյ եւ զաւազանն ի նմին եկեղեցով: Եւ ընդ նմին տարան եւ զըս-
 քանչելի խաչն աստուածահրաշ, որ ի հին ժամանակաց կայր անդ,
 կաղմանալ ի համակ ոսկւոյ եւ զարդարեալ լզ (36) ակամբք պատ-
 ուականօք, եւ այս ի մատնելոյ լիրը եւ անբարամ երիցու միոյ ի նոյն
 վիճակի: Եւ զի էր անել դուստր կայսերն Յունաց Դեսպինա անուն,
 որ ածեալ էր ի հոռութիւն Ապարազ իսանին եւ սնուցեալ էր յիւր որ-
 դեղիրս զբատոյն, սա բազում թափանձանօք խնդրեաց զիաշն եւ
 զգաւազանն, յուղարկեաց ի թագաւորական քաղաքն Կոստանդնու-
 պօլիս: Եւ այսու օրինակաւ կողովստեցաւ աշխարհն Աղուանից ի
 պատուական եւ յաստուածային գանձուն»⁹⁸:

Աժմ յԱմարաս կանգուն կայ հին եկեղեցին ի խորւոջ երկրի՝
 թթածեւ կաթուգիկէիւ, որոյ ի յետին դարս նորոգեալ սենեկազարդ
 պարսպաւ ըրջապատեաց Մէկիք Շահնազար՝ ըստ ասելոյ Սարգսի
 Զալալեան⁹⁹: Այլ թէ իշե՞ն անդ արձանադիրք կամ այլ ինչ հնու-
 թիւնք՝ ոչ նա յիշէ եւ ոչ այլ ոք. ընդ նմին եւ սահմանք իւր անծա-
 նօթք մնան:

153. Ի վիճակի աստ կամ ի նախազրելումն՝ են եւ տեղիք ինչ
 հին եկեղեցեօք, զոր յիշատակին հաւաքողք արձանադրութեանց կող-
 մանց, առանց ստոյդ յուցման դրիցն. եւ են Հաւարտիկ, յորում
 եկեղեցի շինեալ յամին 1233՝ որպէս յուցմանէ արձանն. «Ի թիւն ՈՉԲ

98. Ա. ՕՐԲԵԼԻՆԻ, անդ, Հայ. Բ., էջ 218:

99. Հմատ. ԶԱՅԱԿԱՆՑ ՍԱՐԳԻՍ, Անդ, Հայ. Ա., էջ 196:

Էջ յիշմանութեան Հաստանայ, որդւոյ վախտանկայ և ամուսնոյն նորա Մամքանայ, ևս Յովհաննէս քահանայ, քուերորդի Տէր Գրիգորի եւ Գէորգի եղբաւրորդի, եւ այլ միաբանքս, շինեցաք սուրբ եկեղեցիս՝ ի փրկութիւն հոգւոց մեծոց»: Եւ այլ արձան տապանադիր: «Ես Զաջութ որդի Աղքակայ, կանգնեցի զիաչս ի տապանի հօրն իմոյ Ամբատայ: Ոչ»: յորում վրիպակ ինչ դոյ ի յասուկս կամ ի հայրանուուսուկան անուսան»:

Բառաւայ-ձոր, յորում հնագյոյն եւս եկեղեցի, շինեալ ի 1181: «Ի թուին Ու, եւ յիշմանութեան Սմբատայ, ևս Բարտեղ եղիցս, Սարդիսս եւ եղբարքս մեր ժողովրդովքս, շինեցաք տեկեղեցիս, բերաք զջուրս: որք երկիր պատաննէք՝ զմեզ յաղաւթի յիշեցիք»: Զրյոյն բերումն ցուցանէ եւս վանս լինել առ տեկեղեցեաւն: Եւ յայլմէ արձանադրէ՝ երեւի հուպ լինել ի Գանձասալ, զի ասի: «Ես Խորիչահ, դուստր Վասակայ, առուսին Զաքարիէ որդի Վախտանգայ, միաբանեցայ սուրբ ուխտիս, զնեցի զմատաղիս եւ լինթեցուած եւս տուի սուրբ Գանձամատու, եւ միաբանքս տուուք երկու ժամ ի փոխման Աստուածածնին: ով ի խափանէ՝ դասի Աստուած»:

Թոդան աւերակ գեօի ի զառ ի թափ ճորավայրի ի Խաչէն, յորում կիսակործան սաքաջէն եկեղեցի եւ արձանադիրս ի նմա ոչ հին, 1647: «Կամաւն Աստուծոյ, ես Տէր Եղիա, շինեցի սուրբ եկեղեցիս, յիշատակ հողուոյ իմոյ կորակիցին նեղարդին՝ որդւոյն Առասի Բէգին, ի ժամանակս Շահրաբին, իշխանութեան Մութուղաւղի խանին թագուրդի: ի կաթողիկոսութեան Գանձասարայ Տէր Գրիգորի: թուին ՈՂԶին»:

Պոկեսի բերք: ուխտաստեղի զմբէթթարդ եկեղեցեաւ, ի բարձու վայրի, նորոգեալ ի Յովհաննէ ումեմնէ վարդապետէ, որ եւ թողեալ է ի նմին եւ անուն իւր դրոշմեալ ի բեմին: եւս առ նովաւ տապան Ս: Գէորգայ ուրումն եւ ի սեանն դրոշմեալ: «Ղուկաս վարդապետ ի թուին Հայոց ՌՄԼ (1781) շինեաց զմի ջրաղաց եւս մամ յիշատակ»:

ՊԱՐԶԿԱՆՔ ԳԱԻԱՆԻ - ՇՈՒՇԻ ՎԻՃԱԿ

154. Յետին փոքր ի շատէ ծանօթ գաւառ Արցախոյ է Պարծկանք կամ Պարզկանք, որ եւ Պանծկանք, եւ ըստ այլայլութեան դրբաց՝ Պազկանք, Պածկանք եւն: զոր ի հարաւոյ Ամարասայ լինել տան գուշակել բանք պատմէին, որ գարշաւանաց Բարդանիկեցւոց՝ ընդ Հարբանդ, Ամարաս, Պարզկանս, Մահիանս, եւ ստուղագոյն եւս հին պատմէին Կաղամիկատմեցին, ի պատմութեան Գիւտի նշանաց Ս: Դրիգորիսի, ի մէջ բեղերով զաւանուեան ի ծերոց առ Վաչագան արքայ, Քովիքայ ճգնաւորէ: յորում մես ակիզըն աշակերտութեան գա-

ւառիս ի Քրիստոս պատոմի . «Յոք ոմն այր ճշնաւոր եւ յոյժ առաքենի վարուք կեցեալ յաշխարհի , ունեց եւ առաքելական չնորհն , որ բարձրան աշխատութեամբ իւրով հասաւովն եւ սիրովն Քրիստոսի , զմեծագոյն Արքախոյ աշխարի մի Պարզամք կոչեցեալ , դարձուցանէր ի ճանապարհն մորորութեան եւ ի դիւանուէր անոտի պաշտամանց փոխարիեալ առնենք Քրիստոսի աստուածութեանն . . . : Սա բաղում անզամ կենալ կատարէր զիշշատակ սրբոյն Գրիգորիսի»¹⁰⁰ : Յայտ է զի սահմանակից Ամարտասայ էին Պարզիանք . իսկ ժամանակ վարդարաբետութեան Յովլայ՝ թուր յառաջ քան գլուխուած Ս. Մեսրոպիքար :

Եւ ոչ մի չէն կամ վայր նշանակի ի պատմչաց յայս գաւառ , որով լրաց ի սահմանակցութենէ Ամարտասայ՝ չէ մարթ գիտել ինչ զանգամանաց նորին : Այլ թուրի թէ ունեց սար զձրահրավիշն Գարդարայ , յարկանց նորա մինչեւ ի դաշտաբերանն Գարդարացւոց , յոր վայր հաստանեմք եւ մենք սահմանս միհամիւս տեղադրութեան , ի հարաւոյ կուսէ առեալ զամենայն հովիստս արեւելարդնաց վտակաց , մինչեւ ի ջրամին գետոցն , որք ի հարաւ յերասխ իշխանն : Եւ ըստ այս գրաւէ ի սամ համեստին ծայր այժմեամս մեծի Վառանդինայ գաւառի , զոր եւ համարիմք բնիկ վիճակ Շուշայ , յանուն մեծի քաղաքին , որ ի սահմանամիջն է Զըրքերորու , Վառանդինայ եւ Զանկեազօրայ , եւ դլուս համօրէն Առանայ , այսինքն Գարապաղորաւ :

155 Մեծ եւ ամուր քաղաքը Շուշի՝ ի նշանակեալ սահմանիկ յահնիէ Գարդար գետոյ կայ , ի յանձնատ սարահարթի , կատախառն եւ հերձուած ժայռի անառիկ եւ անմասոոյց՝ բաց ի կողմանց Երեւանեան եւ Գանձակեան դրանց քարաքին , որք եւ ամրացեալ են աշտարակիք : Շրջապատ բարձրավանդամին իրեւ երկու մդրնաւ է , զորոյ զման մի բերդաքարտաքն ունի եւ դմեծագոյն մասն դերեզմանք եւ պատրիքք :

Յառաջ քան դիէս անտելոյ դարուն , գեօղ ևսեթ էր տեղիս Շուշի ճամեալ , որ ոչ միշ ի գիրս , մե չկարծեամ թէ Շաշուաղնոյ՝ որում տիրացաւն Փատուն : Ի դառնալ թաթարաց հալածերոց ի նատիր Շահէ այսր ի Խորասանէ , առաջնորդ ունէին զթուրքման մի Փանախան անուն , ի ձէվանչիր տորմէ : Սա տիրեաց Գարսապաղայ , նուաճեալ գչնդեսին մէկիք երկրին , եւ հաստատեաց գաթոռ իւր՝ նախ ի Պայտադ , ապա ի Շահպուլադ , եւ յիսորոյ յամին 1789 էտառ գտնելիս դայս յաներոյ իւրոյ Շահնարայ Մէլիքայ , եւ կառոյց զբերդն յամբութիւն յերեսաց Պարսից ,

100. ԿՊԿՏ. , էջ 75:

101. ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՏ , ամդ , էջ 100.

Եւ կոչեաց Փենապատ, ուր եւ դրամ կովեաց յիւր անուն, որ եւ ցարդ վարի: Այլ ի փոխարքել այսր գրնակիչս Շուշի գեղջ, գնորդին էառ եւ զանուն: Փանայ յաջորդեաց որդի նորա Խալքահիմ, ի 1790, առ որով Աղա Մահմուտ Շահ Պարսից, յամսն 1794 եւ 1795, երիցս պաշարեալ զքաղաքու՝ յերբորդումն սովորութեալ էառ, եւ անդժացաւ ի բնակիչսն, վասն որոյ եւ ինքն չարաշար սպանաւ, եւ զարձաւ անդրէն Խալքահիմ: Սա յամին 1805 եմուս ընդ պաշտպանութեամբ Ռուսաց, եւ ի ստրանալան՝ զրկեցաւ եւ ի կինաց: Եւ յաջորդեաց նմա որդի իւր Մելիդի Ռուլի: սորա եւս կամեցեալ մատնել զքաղաքն ի Պարսս, Ռուսաք ի սպառ գրաւեցին զՇուշի մւ զֆարապաղ, յամին 1822, առ գորապետութեամբ Մատաղովիայ Հայիկաղնոյ, եւ կարգեցին մայրաքաղաք երից տաճկական կուսակալութեանցն՝ Գարսապաղայ, Շէքեայ եւ Շամախիսայ:

Քաղաքաբերդն ամուր ի բնէ, եւ եւս ամրացեալ խոր կրծիւ, որ պատէ զնովաւ ի ստորէ, եւ քարակուուր բլին ի հարաւոյ կրւսէ Երկուստեք վախս աշուարակաձեւս տմնելով բարձունս: Գծում եւ տըզեղծ է ներքրին կերպարանօք. չիք ի նմա շինուած հոյակապ. փողոցք անձուկք եւ տղմուտք՝ սակս կատուս եւ կրուտ հողոյն, եւ զարափու վայրաց: Տունք հողով զանքեալ են մասամբ քարտչն. շուկայ մի տանիք է մեծ քարամբ եւ աղիւսով շինած, եւ ջրակարու է քաղաքն, զի ագոււգայիւ ածեալ է ջուր ստորեւ ի դուռն Երեւանայ:

Երիւր եկեղեցիք են Հայոց, Աղուլցւոց եւ Զաղանճեցւոց կոչեցեալք, եւ այլ երիւրք՝ մանր եւ անշուք. եւ շուկայ մի Հայոց՝ փոքր կրպակիօք: Այլ ունին սոքա եւ տպաղրասունք, ուստի լինծայեցան մատնանք ի լոյս, ջանիւ բանասիրի Տեառն Բաղտասարայ արքեախիսկոպուի եւ մետրապոլուի, որ աստ հաստատեաց դաթու իւր, յաջորդ գոյուի կաթողիկոսացն Աղուսնից, եւ թիմք են նորա՝ Գարապաղ եւ Շրուան: Ամստաբանական ընկերութիւն Պաղիճոյ հաստատեալ է ի Շուշի վարժարանօք: Յամին 1864 հաստատեցաւ վարժարան աղջկանց, անուանեալ Պարարալու Ս. Մարիամայ Օրիորդաց ուսումնարան, ջանիւք հայազգի տիկինաց քաղաքին: Ասս նստի եւ զօրավար Ռուսաց եւ քաղաքական պաշտօնեալք Գարապաղ դաւանի:

Բնակիչք են Թաթարք եւ Հայք՝ իբրեւ 7000 տղիք, արք ճարտարք եւ աշալուրք: Կլիմայ քաղաքին ո՛չ է քաջ առողջասուն, սակս տօթոյ ամարտնի եւ ձեան եւ ցրտոյ մերայնոյ, զի եւ բարձր է իբրեւ 4000' յերեսաց Կասպից ծովու: Այլ վասն բարձրութեանս իւկ եւ շուրջակայ անտառացն՝ գեղեցիկ եւ դիտակ տեսարանս ունի ի վերայ լերանց Կովկասու, եւ զանազան դիմաց արցախական եւ Սիւնեաց զաւառաց:

Ժք. Ալիշան իբր աղբիւր նշանակած է՝ «Մեղու, ի՛, 70»:

Շըջալայրք քաղաքին անտառամէտք են եւ գեղազան դրիւք. Երկրի արագածուուածուած մա գայլախազուս գունագոյն, վիճակապահուուկ կրահողով։ Յաջմէ Գարդարայ, իբրեւ ժամաւ հեռի է ի քաղաքէն Շուշաքին գեղող, որ է հինն Շուշի գեղող, յորում ջրաղացք են յեղի գետոյն։

156. Բոլորակաձեւ հովիտն Շուշայ, ըստ երկրաբանական զնուութեանց Տիւպուալիս, թուուի բաժանէ մի ամբարձական յերկրամուղ զօրութենէն, կրային կազմութեամբ, ի պորփիւրէ ընդմիշեալ, յորոց մեծամեծ հատորք անկեալք ցրուեալք են այսր անդր։

Գառողք նշանակեալք ի վիճակիս՝ յահեկէ Գարդարայ են. ի հարաւոյ եւ յարեւմտից քաղաքին՝ Տաշ-ալդը, զի ի ներքոյ կայ քարալերին, յորոյ վերայ քաղաքն է։ Յազմամտից սորա՝ Զարիստ, որ թուի յիշատակեալ յարձանն Քաթիչայ վանաց՝ ի թեմի Աղուանից «Զարիստը յիւր գետովն»։ Թէպիս եւ գետ աստ Գարդար է։ Ի մտից սորա բացագոյն եւ ի սորորտ լիրինն անջրաբետի Սիւնեաց եւ Հաքարի գետոյ (որ քնոյ Զարիստրայ յիշի ի նմին արձանի) գետաւան՝ Լիսուկորի (?), որ եւ գորանիստ պատճապանաց Ռուսաց թուի, եւ հուսկ նա ակունք Գարդարայ։

Իսկ ի հիւսիսոյ արքեւելից Շուշայ՝ Խալիֆալը, Կապէլիքէնտ, Փէրքէնան, Խանքէնտ, Պէկիլիս, Խանիծակ՝ առ կցածով օժանդակի միոյ Գարդարայ։ Թուի սա նոյն ընդ Խանձիկ գիւղ, յորմէ էր Պետրոս կաթողիկոս Աղուանից՝ ի կէս ժի դարու։ Ի սորա հիւսիսոյ են Պալընա եւ Մէլիսուրէնտ, զոր յմբարսա յիշեցաք։

157. Յաջմէն Գարդարայ ի հարաւոյ Շուշայ ոչ նշանակին գեղող, այլ ըստ հիւսիսոյ արքեւելից անդր քան զՇուչաքէնտ՝ Տաղտան, Տաշ-քէնտ, Եղիլիս, Խանտախ՝ առ Գարդարաւ։ Յելից սորա՝ Թիրաւ. ի հիւսիսոյ՝ Ապուալ, յորոյ ելից հիւսիսոյ՝ Առանձամիւն (?), Բիրճամալ, յորոյ հիւսիսոյ ելից առ Գարդարաւ Խախչաւանն է։

Յելից Թիրաւայ ձգին սոսք լիրանց՝ անջրաբետելովլ զօժանդակս Գարդարայ ի Քանաչին (?) գետոյ, որ եւ ի նոցունց լինեալ երեւի, մեւ յետին գետ է յարեւելս ընթացիկ. այլ անծանօթե են ընթացքն եւ բերանն։ Ընդ մէջ լիրինս մեւ գետոյս մեւ Գարդարայ հովոյին՝ նշանակին յելից վերոյ գըմլոց գէլուիցու՝ Թաքիր, ինջու-քէնտ, Գարահնտ, Կիւլպաշլը եւ այլն։

158. Մինչեւ անցեալ ի Վարոսանդին գաւառու նշանակեսցուք եւ դղեղողս ինչ յիշեալս ի յետոց, որք ի կորմանց Խաշենոյ երեւին լինել, եւ ան՝ Սէօկիստլու գիւղ, յորմէ էին կաթողիկոսքն թումաս, Առաքել ի վերջ կոյս ժի դարու. Ղշախ, յորմէ Սարդիս կա-

Ժողվրածություն ի սկիզբն ժամանեցած Պուլմէ էլլ Փիլիպպոս կաթողիկոս՝ յետ կիսոյ ժամանեցած:

Նշանաւոր քան զսոսա Ճայէք, յորում եւ մենաստան անուանի, աթոռ լեալ կաթողիկոսաց Աղուանից ի ժի դարու, որոց եւ ոմանց գերեզմաններ են ի նմա, որպէս յարձանաց երեւի:

Ա. «Յանուան Աստուծոյ, ես Կարասպետ կաթողիկոս, շինեցի զեկեղեցիս ի թուին Պկին, յիշատակ հոգևոյ իմոյ. յաղաւթս յիշեցէք»:

Բ. «Ի թուին Զիդ. հանդիսու Թուլմայ կաթողիկոսին»:

Գ. «Ի թուին Զկ. ես Տէր Առաքեալ կաթողիկոս, զնեցի վերըստին պարոն Հասան Բէկէն նեկուցուոյս դրան զուրուղն, գու (3.000) թանկայ խարճ արի եւ տովի, վասն մեր հոգևոյս սուրբ Աստուծածինս. եւ ով հակառակի այս դուրուղիս կամ խրխով կամ ծախել ջանայ, դվարժամ կայենի առցէ: Արդ, ես Տէր Առաքել կաթողիկոս, կամողնեցի զիսաչ եւ նորոգեցի գեկեղեցոյս գլուխն վասն հոգւոյ Տէր Թումայ կաթողիկոսին. ով ոք նստի աթոռու՝ մէկ պատարադ առնեն Զատկին. թվ. Զիթ»:

Դ. «Թիւ Պկ. Կարասպետ կաթողիկոսին

Այս է տապան երիցս վեհից

Որք աւծեցեալք ի տունն Աղուանից

Աստ թափառացեալք յայնմ միջոցից

Կան սմիտիեալք ի ներ տապանից,

Յար սպասեն հաստշին բնաւից

Մինկալեն յուսով պտղալից»:

Մերձ ի վանսն ի Ներքի-ընծուն կոչեցեալ ազարակի առ ջրով, կայ խարձան անկեալ՝ եւ դիրս ի նմա. «Ես Հարդէլ (կամ Հարքէլ) կանողնեցի զիսաչս քուերորդւոյ իմոյ Դեղայ. յաղաւթս յիշեցէք զԴեղ եւ զԳրիպոր. թվ. . . Ա. առաջին տառ թուականիդ եղծեալ է: Թերմաւս սա իցէ ինօրու գիւղը վերոյ դրեալ, ըստ թուրք հնչման, եւ մերձ նմին մենաստանն:

Ի նախնեացն յիշատակէ Գողթագրակ տեղի՝ թուի յայս կողմանն, զի Վիրոյ կաթողիկոս, որ յասաստակէն Հոնաց խոյս տուսեալ ի Պարտաւայ՝ այսր անկաւ, աստի ճեպագնաց ի միում գիշերի կամ աւուր՝ եհաս ի Զարաքերուն:

Ժգ. Արքան իր ճեռագրին մէջ ջնջած է հատուած ըը, այսինքն՝ «Արշաճոր կոմ Առաջանոր, յորմէ Դաւիթ կաթողիկոս ի էկս ժամանեցած յորում ասեստարան մի գրեալ ի 1453 յիշէ Տէր Բաղդասար Հասան Զալալեան»:

ՎԱՐՄԱՆԴԻՆ - ՏՈՒԶԱՆ (ԴԻԶԱԿ)

159. Համօդէն հարաւակողմն Արցախոյ՝ այժմ Վառանդին կոչի, զաւառ լայնածաւալ, ընդ մէջ Մեղմաց, Զեանկիզօրայ, Զըլբերդու, Քէպէրլինայ գաւառաց Գարապաղու, եւ Երասխ գիտոյ Պարսից սահմանի, որոյ ափունք՝ որպէս եւ արեւելիսան սահմանք Քէպէրլինայ՝ դաշտավայրք են. իսկ արեւմտեանն եւ հիւսիսային կողմն՝ լեռնավայրը, որպէս դայլ մասունք Արցախոյ:

Ի թիրինս նշանակին այժմ յանուանէ ի տախտակս՝ Քիրէզ իհառն՝ յացեամտից հարաւոյ Շուշեայ. ի հարաւոյ նորա՝ Խօշան իհառն, եւ ի նորին հարաւոյ՝ Զիարէդ: Եւ այլ ժրկայնաճիկ լերինք, որ են անշուշտ Դիզափայտու թիրինքն, անուանիք ի վաղուց, յորս ձգի բանհին պատմշին Ալուանից. «Լերին մեծի՝ որ պարունակեալ Ձշագայէ զբարմաւորական գաւառու աշխարհին»: Յարեսելից Շուշեայ ձգին վերոյիշեալ լերինքն անջրավետք Գարգարայ եւ Ք...շին գետոյ, եւ ի հարաւոյ նորա կուրիան լեառն եւ այլք, զորոց ոչ է մեր ուստիք առեալ ծանօթս եւ ոչ զայլ ինչ հանգամանաց երկրին, որ մե այլոց իսկ ցարդ անծանօթ մեծաւ մասամբ, որպէսզի եւ աշխարհական կարգ անծանօթ մեծաւ մասամբ, որպէսի է արդ յիշեալդ, եւ ի հարազետոց Ընթացք քաջ նշմարին, որպէսի է արդ յիշեալդ, եւ ի հարազետոց նորա Գարասու: Իսկ որք յերասխի կհանեն՝ այնոքիկ են՝ դորս իւոյ նորա Գարասու: Իսկ որք յերասխի կհանեն՝ այնոքիկ են՝ դորս իւոյ նորա Գարասու: Իսկ որք յերասխի կհանեն՝ այնոքիկ են՝ դորս իւոյ նորա Գարասու: Իսկ որք յերասխի կհանեն՝ այնոքիկ են՝ դորս իւոյ նորա Գարասու:

160. Ի գաւառոի աստ նորում պարունակին կին գաւառքն Մուշանք, որ եւ Մշանց տոհմ, Զարծլան, Պիանք եւ Քոտակ, յորոց աշխանք, որ եւ Մշանց յիշի ի պատմութեան եւ յարշաւանս Բաղանիկիցւոց¹⁰², իբրու ի հարաւոյ Պարզկամայ եւ յիշից նորին գաւառոի Ռւտխոյ, զի յիտ նորա կարդի աս վերջին յասպատակեալ գաւառուն: Այլոցն անյետ նորա գարդի աս վերջին յասպատակեալ գաւառուն: Այլոցն անյետ նորա գարդի աս վերջին յասպատակեալ գաւառուն: Վասն որոյ ո'չ դիրք եւ ո'չ միջակ անցին եւ ո'չ դիշակ անցից յայտք:

Ի միջին եւ ի յատին դարս՝ ողջոյն երկիրս յերկուս գաւառու թուր ամուսնակ, ի Դիզա կամ Դիզակ եւ ի Վառանդա, իւ յառաջադրոյն միով տրոհեալ, ի Դիզա կամ Դիզակ եւ ի Վառանդա, իւ յառաջադրոյն միով իսկ անուամբ Դիզափայտ՝ ըստ Վարդանայ աշխարհագրի¹⁰³, որ եւ իսկ անուամբ Դիզափայտ՝ ըստ Վարդանայ աշխարհագրի¹⁰⁴, որ եւ իսկ անուամբ Դիզափայտ՝ ըստ Վարդանայ աշխարհագրի¹⁰⁵, որ եւ իսկ անուամբ Դիզափայտ՝ ըստ Վարդանայ աշխարհագրի¹⁰⁶, որ եւ իսկ անուամբ Դիզափայտ՝ ըստ Վարդանայ աշխարհագրի¹⁰⁷, որ եւ իսկ անուամբ Դիզափայտ՝ ըստ Վարդանայ աշխարհագրի¹⁰⁸:

102. Հմատ. Վկան, էջ 327:

103. ՎԱՐԴԱՆ ՎՐԴԻ, Աշխարհացոյց, էջ 11:

104. ԱՌԱԳՆԻ ԴԱՒԻՆԴԵԾԻ, Պատմութիմ, Վաղարշապատ, էջ 1896, էջ 610:

զի առէ Ընդ գաղթեալմն յԱրցախոյ ելեալ եւ ի գեղջէ Քօչիգայ զմէլիք Փաշիկ, եւ զմէլիք Սուճում ի Դիզակայ, եւ այլ եւս չորս զեօղս ի Դիզակայ համօրէն չուեալս ի Պարս՝ ի վերջ ժԶ դարու: Մէլիքք երկին յիշլն եւ յետ այնորիկ. առ Նատըր Շահիւ յիշի մէլիք նէլին Դիզակայ, եւ յետ նորս (Նատըր Շահի) Հասան տմն (թերեւս Զալալեան) մէլիք էր Վառանդինայ, դոր սպանեալ եղթօրորդւոյ նորս Շահ-նազարյ՝ կալաւ զիշանութիւնն, մինչեւ բռնացաւ Փանան խան ի վերայ Գարբապաղայ, անմիաբանս դտեալ զհնդեսին մէլիքս տեարս երկրին, եւ ապա դարձ արարեալ ի Ռուսաց՝ խնամեցաւ ընդ խանին, փեսայցուցեալ զնա ի դուստր իւր, եւ տուեալ նմա զլայրն Շուշի քաղաքի յիւր բահնէն:

Վիճակ մի եւս Աւետարանոց անուն, հանդելք մէլիքաւ իւրով, յիշէ Արդահամ կաթուղիկոս Կրիտացի¹⁰⁵, որ թուի ի հիւսիսի արեւելիից զաւաստիս լինել, ունելով եւ գեօդաւան համանուն, յորում 200 տունք են Հայոցծու: Ըստ հոգեւոր իշխանութեան ի թիմ Ամարասայ աթոռոյն կարգեալ է զաւասու՝ յամին 1730:

Զայժմու քաղաքական տրոհմւնս զաւառիս ըստ վլեճակս՝ ոչ դիտեմ, վասն որոյ եւ զշինաստանն միահաղոյն նշանակեցից, ի հիւսոյ ականալ յանջրաբնոէն Գարբարայ՝ յանկ հանելով յերասխ:

161. Ի լերինա անջրաբնոի Գարբարայ եւ Ք.... նշանակէ աշխարհացոյց մի նըշանիլ վանս, որ չգիտեմ ո՞ր իցէ, արդեօք ձալէ՞թ եթէ այլ: Եւ բացագոյն հ հարաւոյ, իրը 10 մղոնաւ հեռի ի Շուշեայ, ըստ հիւսիսոյ արեւելիից՝ այլ վանս Ս. Լուսաւորիչ անուն. իցէ թերեւս սա կոչենեալն Հրեերայ վանք՝ ի Տէլք Բաղտաստարայ Հասան Զալալեան, յանուն Ս. Գրիգորիսի՝ ըստ արձանադրին, դորոյ զնըշիստրոս կաթողիկոս ամփոփէ այսր ձեռամբ Բարսղի Ամարասոյ և կափսիրուսի՝ գործակցի շնորթեան մեկնելեցւոյն, որպէս եւ ասէն. «Կամանմ Աստուծոյ, ես Պետրոս կաթուղիկոս սրբոյ աթոռոյս Գանձմասարայ, որ նորոգեալ սուրբ աթոռոս Ամբսա արհեալիսկոսոսի Պրեծ, որ է նահանգի Վարանդու եւ Քոչիզու. քանդի փեռեկլուեալ եւ պատառեալ էին վիճակը սորին, արարեալ ըստ իւրաքանչիւր կամաց սորին. իսկ մեք զցանկն հայրենի նորոգեալ ժողովեցաք եւ առաջնորդ կարգեցաք զարեւի աշակերտոն մեր զծէլք Բարսեղ արհեալիսկոտպոսն, ոզ եւ համայնցաք սմա ձինել զեկեղեցի ի հովարան Ամարասա, դոր եւ ձինեալ վատարեաց ըստ մերոց հրամանացն, ով (?) այսու ի տաւնս յայլակերպութեանն Քրիստոսի. եւ օրհնեցաք

105. ԱԲՐԱՀԱՄ ԿԹՂ. ԿՐԵՏԱՑԻ, Պատմագրութիւն ամցիցն իւրոց եւ Նատր-Շահին Պարսից, Վաղարշապատ, 1870, էջ 74:

Ճ. Այս փոքրիկ մանրամասնութեան աշխարհը Ալիշան նշած է «Մեղու, իբ, 70»:

զուրբը տաճարս անուանելով զայս սուրբ Գրիգորիս . ի նշխարս սըր-բոյն Գրիգորիսի թերեալ ամփոփեցաք ասու ի յերկիրս Վարանտու եւ Քոչիղու, զի եղիցի այս երկու աթոռու մի. ով ոք զայս վիճակս բաժանեալ եւ զոք նստուցանել կամի այլ տեղի, եթէ կաթողիկոս իցէ կամ եպիսկոպոս կամ մէջիք, Տէ՛ր զայնակիսան նզունեալ եղիցի Գծիլ հայրապետացն եւ իսաչահանուացն դասեսցի, Յուղայի մասնակից լինիցի : Այս կոտակս եւ արձանագիրս արարի՝ յաւիտեանս յաւիտենից մնա : Ես Գրիգոր վարդապետս գրեցի ՌՃՇԹ թվիս» :

162. Յերի սոցա յարեւմտից Գարաբէնտի եւ Ընչուի՝ գիւղը են իշան, ձինկաս, Գանարցա (?) , Գարաւողլը, Զարքա, Գաշի, Մաշատ, Բարիմ-մէնտ, Խոս, Սիսնիխ՝ մերձ ի Շուշի յարեւմկիցն . ի հարաւոյ նորո՞ Գարապուագ . եւ ի սորա հարաւոյ՝ Մաշամատ, եւ յելից՝ Սարգիսաշէն, որ հայ անուամբն հնտաքննութեան է արժանի : Յաղուեմլից սոցա, յահեկէ Քէնտիլան գետոյ, որ արեւելագոյնն է ամենայն գետոյ յԱղցախայ իջնիլոց յԵրասխ, կայ Զամախ-օղլուն կամ Ա-օղլուն գեղուաւան եւ թերդ, ի վիճայ արքունի ճամասպարհի, որ յԵրասխայ եւ ի Սիւնեաց՝ տանի ի Գանձակ, թերեւս դիմաւոր տեղի էր սա Դիրասկայ, անջրաբետերոյ ի Վասունդայ Ֆրիկայնամիդ պարու լերանց յարեւմտից յայս սահմանս, յորոյ հիւսիսային ստորոտս նըշանակին Սալման, եւ յարեւմտակողն Թագավարդ գիւղ : Ի հարաւայնումն՝ Թալիս, Թրալիքիխ (Դրախտիկ?) : Յորոց ելից ամքառնայ Տալիդա-տիւզ-քէկէ լեառն, որոյ անուն թերէ մերձաւորութիւն ընդ Դիգամբայտ թերին, որ եւ ի կողմանս յայտուիկ վկայի լինել ի նախնաց եւ ի նորոց, այլ որոշակի ոչ նշանակին զիրքն . եւ եթէ յիշեալս լեառն չէ՝ թերեւս Քիրէջն իցէ յարեւմտակողմն, կամ Զիարէդ ի հարաւակողմն, բարձը եւ գեղեցիկ եւ ծաղկապսակ լեառն՝ ըստ Զալալեան Սարգսի :

163. Յայս թեառն ապաւինեալ Մովսէս, Դանիէլ եւ Եղիա, որդիք Սանեսանայ Մաղթաց արքայի, այն որ Խոտն սպանանել ՊՄուրբ Գրիգորիս, աշակերտուալք ամա, եւ որպէս թուի՝ գհետ նշխարացն եկեալք Փետ 3870 այր ընդ նոսս, ամենաքեան սոքա ի լեառն Դիգամբայտ ամապարեալ խոտարբուտ կենօք, որոց գինի եկեալ արիւնարբուն Սանմասն, ի տուր սուսերի արևի զնոսա ի իթ (29) Նաւասարդի¹⁰⁶ : Յորոց վերայ շինեցաւ կատարոյ վանին միայնակեցաց : Այսր գիւմեալ անմասն եւ որդիք Թէոփիրոսի Հոնաց զօրավարի հաւաստագելոյ յԱստղաբլուրն, Մովսէս եւ երանողիս՝ երեսուն ընկերոքն, Փետ զօրօք իւրեանց ի մեծ լեառն որ կոչի Դիգամբայտ . եւ առաքեաց բարբարոս ար-

քայն բարզում գօրս դկնի, եւ հասեալ կոտորեցին առ հասարակ վասն Քրիստոսի հաւատոցն, եւ կուտեալ ի վերայ միմեանց այտեցին զամենետան՝ հանդերձ միայնակեցոքն որ անդ էին. եւ կոչեցաւ անուն լիրինն Դիդափայտ՝ մինչեւ ցայսօր: Եւ կատարի տօն սրբոց յԱրեգի իր (կամ իս) եւ Մարտի 30» (կամ 29)¹⁰⁷: Եւ ըստ այլում տօնագորդի: «Յես ժամանակաց մայայնակեացք տմանք արք ճգնաւորք՝ նկեալք բնակեցան անդ, եւ արարին փրեանց վանս զտեղին, եւ նորա եւս կատարեցան սրով յազդէն Տաճկաց՝ վասն ի Քրիստոս հաւատոցն»: Ե՞րբ այս նահատակութիւն՝ ոչ է յայտ: Իսկ նշխարք սրբոցն առ Վաչագանաւ յարոնեցան՝ ըստ Աղուանից պատմչին, եւ ի կիս Զ դարու Գի թշնամեաց հրդեհեցան վկայարանքն ի Դիդափայտ լիրինն ի Կատարոյ վանքն»¹⁰⁸:

164. Ի սահման լիրինս ցուցանէ պատմիչն լինել եւ զ«առողջական վայրս Կաղսեդու, ի Միանց տոհմի»¹⁰⁹, ուր յամին 552-3 յայտնեցան վեհկի ումեմն անսպատականի լինել նշխարք՝ բարզում սրբոց, է՛ որ անդ նահատակեալք եւ է՛ որ այլուստ բերեալք. եւ նորա հրամանաւ Արասայ կաթողիկոսի եւ գործակցութեամբ Արասայ Մումիարից երիցու եւ Տիրիթայ հօր Յովիկանու վանից, Դամիէլի Տիրիոյ քահանայի, եւ այլոց բարձութեան հաւատացերոց՝ դնացեալ բրեցին դնշանակեալն ի տեսլեան վայր, «Եւ յայտնեցաւ ծածկեալ դանձն... ամփոփեցին դնշխարտն ի պատուական ինչ տնեղիս, եւ իւրաքանչիւրոցն առեալ մասն, զմեծագոյնն պարտիսկեալ Դամիէլ քահանայ, վաղվազակի հասանչը մեծարդիք ընծայիւքն առ հայրապետն Արաս... եւ դնէ ի մաքրագոյն արկեղու»¹¹⁰: Զայսոսիկ յիշատակս գրեաց ժամանակակից եւ վկայ իրացն Սնդրիանէ, յորմէ առեալ Կադանկատեցոյն և յիրումն հիւսեալ է պատմաբանութեան: Իսկ սուրբք որոց յայտնեցան նշխարք՝ մն Ստեփանոս, Նախավկայն, Թէոդորոս, Վարոս, Մամաս; Մար Սարգս, Գիշորդ, Կողմաս եւ Դամիանոս, մասն ի Ս. Քառասանիցն, Պօրոսիկ ոմն եւ Բասիրա խաջեալք, եւ մասն ի կմեարար խաչափայտին:

165. Ի հարաւոյ պարու լիրանցդ ևս Զէրէքէն գետոյ՝ նշանաւոր տեղի ի լեռնասահման գաւառի է Թուղ գիւղաքաղաք, որսկէս նշանակի յաշխարհացոյցս, զոր Ծոլ կոչէ Արքահամ Գ. կաթողիկոս¹¹¹, ուր

107. Այս ժէշբերումը Ալիշան քաղաք ըլլալու է ծեռագիր Յայսմաւուրքէ մը:

108. ԿղԱՆ, էջ 119:

109. Անդ, էջ 121:

110. Անդ, էջ 121-122:

111. ԱԲՐԱՀԱՄ ԿՐԵՏԱՑԻ, էջ 73:

Եկաց աւուրս ինչ ընդ ներսիսի կաթողիկոսի Ադրբանից՝ ի դարձին իւրում ի Մուղանայ եւ ի տեսութիւնք նապըշահի, յամին 1736:

Յարեւմտից աւանիս նշանակի այլ գիւղ համանուն, ըստ այլում տախտակի Թում, յորոյ յարեւմտից հիւսիսոյ հարկ է լինել Հատրու գեղջ, ընդ որ էանց կաթողիկոսն եկեալ ի Տողայ, եւ է արդ գլխաւոր հայարնակ գիւղորայից, յորոյ միահամուռ 500 տոմաք են տոցած:

Ի հարաւոյ՝ Արակուր, Մոլյսրանեւ յարեւելից՝ Գըզըլ-գըշլ, Գարադախ, Զերակուս, Ծիկուրի, յորոց հարաւոյ ճգի միւս եւս բաղուկ յերանց յարեւելս, ոստո ընդ հարաւ արձակեալ, յորոց իջանեն դետակի յերասին: Ի ձորահովիտս նոցա նշանակին գեօղք՝ Թակասիր (?) , յորոյ յելից հարաւոյ նշանակի մենաստան մի Վանի, նշանակեալ ի տախտակի, եւ յայլում Սուրբ-Շիիին (?) մենաստան: արդեօք Շուփիանիշ (?) : Յելից հիւսիսոյ նորա՝ Գարկա-պազար, եւ բացագոյն յարեւելս առ Քէնտիւանաւ՝ Չուվար, Ապտիւահման-քէկու: Ի հարաւոյ վանացն՝ Սարանը, Պալեանդ, Սիւլէյմանլը, Բիրանձակ, եւ ի սորս հարաւոյ՝ Տաշ-Քէսէն, Կորավլը, եւ յարեւմտից կուսէ՝ Զանգիւր (?) , Մէնիւտէրէ, Տաշպաշը, Գարախօլ: Ի սոցա եւս հարաւոյ միջաստահման ընդ թուզ եւ ընդ Երասին, եւ ի վերայ ճանապարհ նոցին՝ Ճիպրայիլ, մաքրացան եւ տեղի պահանութեան Ռուսաց:

Աստ, ըստ աշխարհացուցաց, սպատին ոստք յերանց Արցախոյ, յորոց ստորոտս յարեւմտակողմն մերձ ի Սիմեին՝ Թումաս գիւղ: Աստի ցերասիկ՝ բլուրք եւեթ ամբարնան ի լայնածաւալ դաշտին, դոր հատանէ Երասին՝ իջեալ ի Սիմեանց: Ի դաշուավայրի աստ սակաւք միիայն նշանակին չէնք բացատք, որպէս Քովտէրէ, Նախպէկի, Բիւկէր, Խարիսիս՝ առ Քօղլու գետով:

166. Յե՞րբ մինչեւ յափունս Երասիսայ ճգէին սահմանք Արցախոյ, ոչ գիտեմ. բայց առանց երկայութեան է Առանայ նորոգողի իշխանութեան Աղուանից, յաւուրս Վարդրշակայ տիրել ցայս վայր, իսկ յետոյ տէրանց Փայտակարան աշխարհի երեւի արկեալ զձեռն իւրեանց ի սմա, եւ ապա յԱլսրաբատականացն նուաճեալ, զոր այլում տեղայոյ թողեալ քննել, նշանակեսցուք ի ծայրս Արցախական կողմանց եւ բնիկ արեւելից Հայոց գգեօղս կամ զշինս ինչ՝ յեզեր մեծի գետոյն Երասիսայ, որչափ ինչ յաշխարհացոյցս գուանեմք, սկսեալ յարեւելից, յորոց եւ շատք ամրոցք կամ զօրանիստք են Ռուսաց՝ ի պահպանութիւն սահմանաց Պարսից, զոր գետն անջրափեսէ:

Առ խառնդով Քէնտիւանայ յերասին՝ Պէյսամլը, Կիւլգանլը, Ըշքը: Առ Գուրութայիլ՝ Պէկմէմնին գիւղք եւ ամրոց: առ Զէրէքէ-

ծե. ՏԵ՛ս ճանօթութիւն թիւ ծդ:

նիւ՝ Պապի գիւղ եւ ամրոց. առ Քօղյուիւ՝ Միբզա-մէխդուլի բերդ. առ այլով գետակաւ յեւս արեւմտակողմն՝ Մարիլեան բերդ։ Ի սորա մտից մի ըստ միուշէ ընդ կողմն Սիւնեաց գնալով՝ Ապտալ, Սրճալը, Շահ-չինար, Սափար, Մէնտանիլ, Էշէկ-մէյտան, Խիւտաֆէրիյն, Ալինախլը, մերձ ի լերինս անջրագետս Հագարի գետոյ եւ Միւնեաց։

Առ Խիւտաֆէրիյնաւ կայ անուանի կամուրջ անցից ընդ Առան եւ ընդ Ասորսրատական՝ 12 հատուակառոյց կամարօք, յորոց գերիս քակեալ իպրահիմ իւան Գարսապաղու եւ նորոգեցին Խուսք։ Եւ առ նովաւ Առաքելիս գիւղ Հայոց եւ մաքրասոռն։ Հզօր շինուած կամըրջիս եւ պատուականութիւնն յանցս կարաւանաց՝ ընծայեցին նմա ի Պարսից զանունդ այդ՝ որ նշանալիէ Աստուածաստեղծ։

(Շար. 2)

Հ. ՂԵՒՈՆԻ ԱԼԻՇԱՆ